

ԾԱՂԻԿ ԿԵ ՏՐԱՄԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՕՐԵՐԸ: — Հա-
տար 40 փարս:

Բաժանորդագրին կլինի Պոլսոյ համար տարե-
կան 45 դր: վնջանայ 23 դր: եռամսեայ 12 դր: —
Գաւառացի համար տարեկան 30 դր: վնջանայ 26
դր: եռամսեայ 14 դր:

Ուստի համար տարեկան հինգ բուրջի: Ուրիշ եր-
կիրներու համար 12 ֆրանք:

Գաւառներէն դրոշմաթուղթ կ'ընդունուի:
Միայն երեք թիւ ապուրիկ կը դրուի: այնուհետեւ
բաժանորդագրին չը վճարողը կը դադրի թերթը ընդու-
նելէ:

Մանուցման տողը 2 դր:

40 փարս

ՇԱՂԻԿ

Լ Ր Ա Պ Ի Ր

Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 փարս

ԾԱՂԻԿԻ Վերաբերեալ ամէն գործի համար պէտք է
գիտել:

Առ Տնօրէն-Հրատարակիչ ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԿԱՇԻԱՆ

Պոլիս, Լսկի-Չապթիէ, Պերպերեան հպարան

درعليهده اسكي ضبطيه زقاغنده برريان مطبعه سنده

بالاقشيان حوونان

HOVNAN PALACACHIAN

Rue Esski-Zabtié, Imprimerie N. Bérbérian

CONSTANTINOPLE

ՎԱՐԺԱՊԵՏ ԹԷ՛ ԳԻՆԵՊԱՆ

Վարժապետն ու վարժապետութիւնը
անարգ վիճակի վերածելու այն Հայերն
են հիտամուտ որոց աչքին փուլ է վար-
ժապետին օգտաշատ գործունէութիւնը:
Ժողովրդեան տղէտ վիճակին չնորհիւ
շահուող և բարձրու ու պատիւներու,
և ազդասէր ու բարերար փառաւոր տիտ-
ղոսներուն արժանացող այդ Հայեր սե-
պուհ պարտականութիւն համարած են ի-
րենց՝ հալածել վարժապետութիւնը, ա-
նարգ և ստրուկ վիճակի մէջ դնել զվար-
ժապետս, որպէս զի չը կարենան ու-
նենալ սիրտ՝ ազնիւ զգացումներ ներ-
շնչելու ուսանողաց, չը կարենան պատ-
րաստել նոր սերունդ մը՝ իւր ազգային
պարտուց և իրաւանց գիտակից, և այս-
պէս այդ մարդոց տիրապետութիւնը տե-
ւական լինի ազգին վրայ: Ի՞նչու համար
է որ ցարդ եկող դացող Ուսումն. Խոր-
հուրդները, Ազգ. Ժողովները չը կրցին
կրթական օրէնքով մ'օժտել ազգը. ին-
չու համար է որ ազգային կրթութեան
համար Ազգ. Ժողովը քուէարկած գու-
մարները երբէք իրենց նպատակին չը յա-
տկացան. վասն զի պէտք է՛ր որ կրթու-
թեան գործը յառաջ երթար, պէտք է՛ր
որ գրեւ, կարգաւ, ու խորհիլ գիտցող
անձանց թիւն ստուարանար, պէտք է՛ր
որ քուէներն գիտակցութեամբ տրուէին.
Ժողովուրդը տղէտ մնալու էր, որպէս զի
իրենք, մի քանի մարդիկ, միշտ տէր մը-
նային ժողովրդեան: Ի՞նչու բարեկեցիկ
լինին վարժապետք, ի՞նչու անկախ գիրք
ունենան. որպէս զի ազգին մէջ ազգե-
ցութիւն ձեռք բերե՞ն և իրենց խօսքով
ու գործով ներգործե՞ն ազգային կացու-
թեան վրայ: Այդպէս բան չը լինի.
պէտք է հալածել, հարստահարել, ստը-
կացնել վարժապետը, որպէս զի գլուխ
չը վերցնէ և ազգային գործերու չը խառ-
նուի. չէ՞ մի որ ազգին հոգը իրենք ըս-
տանձնած են:

Եւ սակայն, այդ մարդիկ, իւրեանց
ցարդ ի գործ դրած ամէն միջոցներուն
հակառակ, չ'են յաջողած ուժասպառ ը-
նել, քայքայել վարժապետական մարմի-
նը: Ընդհակառակն, տարիներու ընթաց-
քին մէջ, վարժապետութիւնն աւելի
բարձրացած է, աւելի ազդեցիկ եղած և
աւելի պատուաբեր գիրք գրաւած է Հայ
ընկերութեան մէջ. քան ուրիշ շատ մը գա-
սակարգեր: Ազգին վարիչներն իսկ այսօր

և ո՛չ մէկ գասակարգէ կ'ախճաճին այն
քան, որքան վարժապետական գասա-
կարգէն: Ազգային կարեւոր խնդիրներ
յուզուած ժամանակ, վարժապետին գը-
րիչն ու վարժապետին խօսքն են միայն
որ կը խուզին յաճախ իրենց հանգարտ
քունն:

Յարգ. գործքով կը մարտնչին վարժա-
պետութեան դէմ. այժմ սկսած են գը-
րականութիւնն ալ իրենց նպատակին ծա-
ռայեցնել՝ գրիչ տալով երիտասարդ
պանդուխտ վարժապետի մը ձեռք, որ մե-
ծամեծաց քննելու, չորրորդութիւն և ա-
նոնց քղանքին ներքեւ ապաստանարան
գտնելու արժանաւորութեամբ միայն կը
յուսայ հաց գտնել վարժապետութեան,
այս ազնուացեալ ու զարգացեալ գասա-
կարգին մէջ, ուստի և պարտաւոր է կալ
և մնալ յաւիտեան անոնց հըր և անձ-
նուէր ծառայն: Պէտք է՛ զըմանալ, գը-
ձուձ մարդիկ ամէն շրջանակներու, ա-
մէն գասակարգերու մէջ կը գտնուին:

Գոնէ չնորհքով կարենա՛ր կատարել իւր
ստանձնած գեղը: Խեղճ ու կրակ փաս-
տարանութիւն մը: Պէտք է՛ եղեր որ
վարժապետք բարեկեցիկ վիճակի մը հե-
տամուտ լինին. շատ արհեստաւորներ օրն
ի բուն կ'աշխատին, սակայն յաճախ ա-
ռանց ցամաք հացի մը փարա շահելու
տուն կը գառնան եղեր. հարիւրաւոր
խրճիթներու մէջ որչա՛ր մարդիկ անօթի
կը լուսցնեն եղեր. ազքատ մարդիկ երբ
որ հիւանդանան, Հիւանդանոց կը տար-
ուին և հոն կը մեռնին եղեր, մինչև իսկ
կը պատահի եղեր որ մեծ վաճառական-
ներ սնանկանան ու յիտին չըբաւորութեան
մէջ կնքեն իրենց մահկանացուն. հետե-
ւաբար վարժապետք իրաւունք չ'ունին
եղեր մինչև իսկ տրանջալու՝ իրենց վաս-
տակոց արդար վարձքն զլացողներուն
դէմ: Եւ յետո՛յ, Յետոյ, ի՞նչ պիտի ըլ-
լայ, ճաղատ գլուխով Յոյն վարժապետ
մը՝ 25 տարի իւր ազգին մէջ վարժապե-
տութիւն ընելէ ետք, վարժապետու-
թեան ազնիւ պաշտօնը մէխանէիութեան
հետ փոխեր է եղեր. գինետան յաճա-
խորդաց հետ աղէկ կը վարուի եղեր,
գինիին մէջ ջուր չը խառներ եղեր, իւր
վիճակէն գոհ է եղեր: Արդ, ազգին վը-
րայ ծանրանալու հարկ չը կա՛յ եղեր. ին-
չու մեր վարժապետք կեցեր ազգին ման-
կրտին կը կրթեն, սերունդ կը պատրաս-
տեն ու ազգէն ամսական կ'առնեն. ա-
հա՛ Յոյն վարժապետը իրենց օրինակ, ո՛վ

բունք է իրենց ձեռքէն. ո՛ն անգը ի գի-
նեպանութիւն:

Բայց ո՛չ, Պ. հայկաբան, մեր վարժա-
պետք, զրկեալ վիճակի մէջ իսկ, լաւա-
գոյն պիտի համարին միշտ՝ ազգին ծա-
ռայել քան գինեպանութիւնը, զձեզ
արգիլող չկայ, բայց նոյնը մի՛ յանձնա-
բարէք այլոց: Մեր Հայ վարժապետաց
համար ասպարէզ չը պակսիր վարժապե-
տութեան հետ փոխելու: Թո՛ղ Յոյն վար-
ժապետութիւնը գինեպաններ արտադ-
րէ, Հայ վարժապետութիւնը արտադ-
րած է և կը շարունակէ արտադրել փաս-
տարաններ, բժիշկներ, ճարտարագէտ-
ներ, վաճառականներ, սեղանաւորներ,
պետական պաշտօնեայներ, և այլն: Այս-
պիսի գասակարգ մը կարե՛լի է համա-
բիւր ապարդիւն, անգործունեայ, անհա-
շիւ, և այլն:

Այնուհետև, վարժապետք 40 տարիէ
ի վեր ազգէն շատ, խիստ շատ գրամ ա-
ռեր են, Էնեա եղեր են, բայց արդիւնք
չը կա՛յ եղեր, Հակառակն ապացուցանե-
լու համար, կը բաւէ 40 տարի առաջ-
ուան գրականութիւնը բաղդատել այժ-
մու գրականութեան հետ: Հարկ չը կայ
այժմու գրականութեան հատուածներ
յառաջ բերել, ամէն ընթիւնը ծանօթ է
անոր. բանամբ միայն՝ օրինակի համար՝
1841ին յՕրթագիւղ տպուած Բէստէնի
« Բժշկական արուեստի կրթութիւն »
գրքին Ա. հատորին որ և է մէկ երեսը և
քանի մը տող կարգամբ:

« Ետ մարդ կայ քի՛ սատէ ըլլծախ
ջուրէն զատ ի՛նչ իհիթիքան ընես նէ՛ ֆայ-
տա չընէր. ասանկներուն իրենց թապի-
յէթին կէօրէ գեղ ընելու է. և հօքնան
շատ տաք ընել պէտք չէ, միշտ ըլլծախ
ըլլալու է. այս թարգով շատ անգամ
ծանր ծանր հիւանդութիւնները քէօքէն
տէֆ կըլլան, և տէֆ չի կըրնան ալ ը-
նել նէ՛ հէլպէթտէ քի թիթ և կըլլան, և
թէհլիքէնին քի չըլլայ: Ատէթ իւզրէ
այս ըսածներուս զըթը կընեն. զէրէ այս
նըշաններս երեցածին պէս՝ կը պաշլայեն
միս ուտել, հաւկիթ ուտել, և մըսի ջու-
րով չօրպա խըմել, խտտեղէնները և եէ-
միշները մէկգի ձըգել կը պաշլայեն, որ
շատ ֆայտալը բաներ են. սեւ գինի և
ուրիշ սէրթ խըմելիքներ կը խըմեն՝ մի-
տէնին ուժովընելու համար. լաքին քի չ
մի առողջութիւն և ուժ մնացած կայ նէ՛
ան ալ ասով թէլէֆ կըլլայ: »

Այսօր գրականութեան զարգացեալ վիճակը՝ հայ մտքին կերպարանափոխ եղած լինելուն յայտնի ապացոյցը չէ՞: Եւ ո՞վ յառաջ բերած է այս վիճակը, եթէ ո՛չ վերջին 40-50 տարւոյ ընթացքին մէջ կրթական գործով զբաղող վարժապետաց գործունէութիւնը:

Ի զուր կ'աշխատին վարժապետութիւնը անարդ զբաղում մը հռչակել. վարժապետութիւնը բարձր ի գլուխ պիտի պանծայ միշտ իւր արդիւնաշատ գործունէութեամբ, և պիտի հանդիսանայ ամէնէն կարեւոր դասակարգն ազգային մարմնոյն մէջ:

Ծ Ա Ղ Ի Կ Յ Թ Է Մ Ա Ն Կ Ա Պ Ա Ր Տ Է Զ

Այս խնդրոյ առթիւ Ծաղիկի 13րդ թիւոյն մէջ առ Պ. Քալանթարեանց ուղղեալ մեր պատասխանն ակնարկելով, ռուսահայ մանկավարժն հինգշաբթի օր հայհոյակից և եսակից բաց նամակ մ'ուղղած է առ ընթերցողս Արևելքի:

Պ. Քալանթարեանց այս անգամ կ'ըզգայ թէ ինքն ի Պրուսա նստած է, իսկ «Ծաղիկ» ի Պոլիս կը հրատարակուի, վասն զի չ'ըսեր այլ ևս «Տեղական շաբաթաթերթ մը», այլ կ'ըսէ «Ի Պոլիս հրատարակուող շաբաթաթերթ» մը: Նամակին այս սկզբնաւորութիւնը կարգաւորվ, կարծեցինք որ Պ. Մանկավարժն իւր միւս սխալներն ևս պիտի ուղղէ իւր յաջորդ տողերուն մէջ. բայց ո՛չ, շարունակելով ընթերցումը, ուրիշ բան չը գտանք, այլ հայհոյութիւն և անձնագովութիւն՝ «Արևելք» ի ընթերցողաց մեծարուած: Բուն խնդրոյն վրայ պատասխան չ'ունի Պ. Քալանթարեանց, վասն զի նուստութիւն կը համարի եղբր պատասխանել անմիջ բառախաղերու. իւր այս խօսքով ո՛չ միայն պարկեօս կերպով խոյս կուտայ ասպարէզէն ուր այնքան յոխորտանօք իջած էր իւր հմտութեան չափը ցոյց տալու, այլ և անգամ մ'ևս կ'ապացուցանէ թէ հայերէն ամենապարզ գրուածք մը հասկընալու իսկ անկարող է տակաւին, վասն զի մեր պատասխանն ամենեկին բառախաղ չէր պարունակեր. իսկ եթէ կը հասկնայ հայերէն, ապա ուրեմն զբարտիչ է. թո՛ղ հրամայէ ցոյց տալ մեր պատասխանագրոյն պարունակած բառախաղերն, եթէ ո՛չ, պէտք է անպատճառ իւր վրայ ընդունի երկու պատուանուններէն մին, տգէտ կամ զրպարտիչ:

Չը կրցանք մեր ծիծաղը բռնել, կարգաւորվ նաև Պ. Քալանթարեանցի հետեւեալ տողերը. «Խորհուրդ կուտանք յարգելի յօդուածագրին, որ քիչ մը սանձէ իւր կրքերը և բաց ճակատով ազնուաբար ասպարէզ կընէ իւր ստորագրութեամբ ու փաստերով պաշտպանէ իւր գաղափարները, և ո՛չ թէ գարանակալ լինի վաստաբար և իւր նախանձու թոյնով նիւթած նետերով մեր անձը և գործունէութիւնը հարուածել երևակայէ:»

Առաջին անգամ է որ կը լսեմք, այն ալ

մեծ, շատ մեծ մասնագէտ մանկավարժէ մը, որ լրագրաց խմբագրական յօդուածները, կամ իրենց՝ ռուսահայոց՝ բառով, առաջնորդող յօդուածները պէտք է ըստորագրուած լինին, եթէ ո՛չ, գրողը անազնուաբար ասպարէզ իջած, վաստաբար գարանակալ եղած կը համարուի եղբր, նախանձու թոյն կ'ունենայ և այդ թոյնով նետեր կը նիւրէ ու ընդդիմախօս անձը ու գործունէութիւնը հարուածել կ'երեւակայէ եղբր: Մեր նախակրթարանաց ուսանողք իսկ գիտեն այսօր որ լրագրաց մէջ, մանաւանդ առաջին երեսը, հրատարակեալ խմբագրական յօդուածոց հեղինակն և պատասխանատուն է և կը համարուի թերթին խմբագիրն կամ Տնօրէնն: «Ծաղիկ» ի ամէն ընթերցողք, կըրնամք համարձակիլ ըսելու առանց բացառութեան, հասկցած էին որ «Ծաղիկ» թէ Մանկավարժը» յօդուածոց տէրն թերթիս Տնօրէն-Հրատարակիչն էր: Միայն Պ. Քալանթարեանց է որ չը հասկընար զայս, և իրաւունք ունի չը հասկընալու և չը հասկնալը համարձակ յայտարարելու, վասն զի նախ՝ պատրաստութիւն ունենալու էր գէթ այսպիսի ամենապարզ բաներն հասկնալու, և երկրորդ՝ այլ ևս խնդրոյն մէջ չը մտնելու, խոյս տալու պատրուակ պէտք էր իրեն:

Ի վերջոյ, «Ծաղիկ» ի յարգելի ընթերցողաց զուարճութեան նիւթ մատակարարելու համար, չառաջ կը բերեմք աստ Պ. Քալանթարեանցի բաց նամակին անձնագովական մասերը. «Մեք, իբրև մասնագէտ...», նուիրական պարտք կը համարինք մեզ ուղղիլ լրացնել, և փառասել մանկավարժական ամեն տեսակ սխալ և բերի գաղափարներ և սարակուսանքներ, թո՛ղ լաւ գիտնայ, որ մանկավարժական ինչ խնդրոյ վրայ ալ մեզ հետ վիճաբանութեան մէջ նետուելու լինի, չարաչար պիտի ջախջախուին իւր ինքնաբոյս, անբեակ գաղափարները:

Եթէ այդչափ մեծ ու հմուտ մանկավարժ ես, եթէ այդչափ մեծ հաւատք ու վստահութիւն ունիս կարողութեանց վրայ, ո՛ւր է մեր վերջին յօդուածով յառաջ բերուած փաստերուն պատասխանը, ո՛ւր կը փախիս հրապարակէն, Պ. մասնագէտ մանկավարժ:

Գալով Պ. Քալանթարեանցի բաց նամակին հայհոյակից մասանց, եթէ այդ հայհոյութիւնը մեզ ուղղուած լինէին, պիտի ըսէինք. «Զբոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմք», բայց որովհետև առ ընթերցողս Արևելքի ուղղած է զայնս, մեզ ոչինչ կը մնայ ըսել:

Ի՞նչպէս կ'ուզէք, Պ. Քալանթարեանց, ստորագրեմ այս յօդուածը, որպէս զի գրողին ո՞վ լինելը կարենաք հասկնալ:

ՍԻՐՈՒՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ մանկանց և պատանեաց համար. Պատկերազարդ. Թարգ. Ա. Թ. Կէզիւրեան: Երես 80. Տպ. Գրաշարաց Ընկ. Գին 100 փր: Կը ծախուի գրաւածառաց քով և Ուղուն-Չորչը պաշը, թիւ 402, Փալազաշեան Փորագրատունը: 5-1

ՇԵՏԱԶՕՏՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Պատմական ժամանակներէ սկսեալ մինչև մեր օրերը, մարդկային հանճարը շարունակաբար աշխատած է բնութիւն յորջորջեալ մեծ անձանօթին գաղտնեաց թափանցելու, և իւր հետագօտութիւններն արդիւնաւոր ընծայած է ազգի ազգի գիւտերով եւ հեղինակութեամբ, որոց ծնունդ է ապաքէն արդի քաղաքակրթութիւնն. սակայն այս անձանօթն այնքան անհուն է ըստ ինքեան, իւր գաղտնիքներ այնքան բազմակողմանի և յաճախ իսկ այն սաստիճան դժուարակնձիւն, որ դարուս քաղաքակրթութիւնը, հակառակ իւր զարգացեալ տիտղոսին, տակաւին շատ հեռի է կատարելութեան մերձենալէ. այս ճշմարտութեան ամէնէն աւելի կը վկայեն գիտութեան մեծանուն վարպետներն, զի ոչ ոք քան ըզնոս լաւագոյնս սերտած է բնութեան վստմ և անմեկնելի օրէնքներն, հետեւաբար ոչ ոք անոնցմէ աւելի գիտակից է իւր սահմանափակ հմտութեան. այդպիսիք բազդատութեան գնելով մարդկային ազգի համայն գիտութիւնն իրենց տգիտութեան հետ՝ պարզապէս կը ստական բանական արարածոց կարի իսկ տարրական հմտութենէն և իւրեանց ոչնչութեան գիտակցութեամբն համեստօրչն կը ձայնակցին Սոկրատի նշանաւոր մի առածին՝ որով ինքզինքն քան զայլս իմաստագոյն կը դաւանէր, շատ բան գիտնալու յաւակնութիւն չ'ունենալուն համար: Գիտնականին այս համեստութիւն իւր ամենամեծ զօրավիգն կը հանդիսանայ նորանոր գիւտերու գունն բանալով, վասն զի նա ամէն երեւոյթ, վոյթ չէ որքան աննշան, մանրագին հետագօտութեան կ'ենթարկէ՝ անկէ օգուտ մը քաղելու, բնութեան խառնակուուն քարտէսին վրայ գէթ սլալուուն ըյս մը սփռելու համար. նոյն իսկ ազգտին սուսապններէն, թո՛ղ թէ փորձառութենէն, կը ջանայ օգտուիլ, համազուած լինելով թէ աշխարհի մէջ չիք երեւոյթ, չիք գաղափար՝ ոյր ազրիւրն չը լինի հետաքրքրաշարժ կամ չ'ունենայ յինքեան գէթ սպօս ճշմարտութիւն մը. այս ուղղութեամբ շատ մը գիւտեր երեսուն եկած են և ապահովապէս ուրիշ շատեր ալ կրնային գալ ի յոյս՝ եթէ Սոփեստական Գլորոցին հաղաբաւոր դաւանողք, փոխանակ իրենց թերակատար հրմտութեանց վրայ սոնքալու և անխոր արհամարհելու տգէտին բերնէն լուծած ամէն պատմութիւն, ամէն փորձառական հմտութիւն կամ վիսյութիւն, հաճէին իրենց գիտութեան վեհափառ գահէն վար իջնել ու անգամ մը քննութեան ենթարկել իրենց ըսածներն ու տեսածներ և ապա միայն թերահաւատութեան վճիռ արձակել:

Նախ քան զվարդացումն մագնիսականութեան կամ արուեստական քնէածութեան, ո՞վ պիտի կրնար հաւատ ընծայել այն հրաշալի երեւոյթներուն որք այն արուեստի կիրառութենէն կրնան յառաջ գալ. ո՞վ պիտի հաւատար մտազուշակի հետաքրքրաշարժ փորձերուն. և սակայն ի՞նչ են պախլընիւրու չափազանցեալ պատմութիւններն, եթէ ո՛չ մագնիսականութեան փորձերու ազաւաղեալ նկարագրերն: Վասն այնորիկ հնագէտք իրաւամբ կ'ենթադրեն թէ զիցարանական առաստօղներն իսկ գէթ ազօտ իմն կը ցոլացընեն ազաւաղեալ ճշմարտութիւններ. բայց արի՛ տե՛ս որ արդի ժամանակաց մէջ երբ մեր մէջն մէկը նորալուր գիւտ մը, ըսենք հիւանդութեան դարման մը կամ բնական ո՛ր է

մի երևոյթի հրապարակ հանէ, թո՛ղ հրապարակիչն համբաւեալ գիտնական մը լինի և ահա ամէն ուրեք լաւ ընդունելութիւն պիտի գտնէ. իսկ եթէ տգէտ մ'է այն, իսկ և իսկ դատապարտուած է պախարակուելու, ծաղու առարկայ լինելու: Անցեալ տարի, եթէ չեմ սխալիր, Միխայլըճի Հայ քահանայն փողացաւի դէմ դարձան մը կը հրապարակէր տեղական թերթի մը մէջ, անձնապէս կը վիայէր այդ դեղի կիրառութեամբ եղած անվրէպ բուժումներուն և համեստօրէն բժշկական դասուն ուշադրութիւնը կը հրաւիրէր անոր վերայ: Դեղն քահանային գիտը չէր, տեղւոյն յատուկ և անդ իսկ ծագում առած դեղ մ'էր: զի պէտքը միշտ միջոց կ'ստեղծէ և համաճարակի յաճախութիւնն այդ գաւառին մէջ՝ նոյն իսկ տգէտ ժողովուրդն մըլած էր պարզ բայց օգտակար դարման մը գտնելու: Դիտէ՞ք որ պիտի ընդունելութիւն եղաւ խեղճ քահանայի յօդուածին. բաւական չէր այն բացարձակ անտարբերութիւնն որով ոչ մէկ բժիշկ լրջօրէն ուշադրութիւն դարձուց այնմ, այլ երիտասարդ մի բժիշկ, իբր նոր իմն Պրոտոտորք, խոյացաւ խեղճ եկեղեցականին ներկայած դարմանին վրայ, զայն բզիկ բզիկ ըրաւ, իւր անդառնալի վճիռն արձակեց թէ այդպիսի դեղի յաջող կիրառութիւնն անկարելի է և լաւ մ'ալ ճաղկեց դժբաղդ յօդուածագիրն, զի յանդէնած էր գիտնոց անմահից կաճառին պատկանող խնդիրներով զբաղիլ: Այսպիսի որոշ իմաստակութեան մը հանդէպ, որքա՞ն աւելի միթիւարական է տեսնել ահեղ կայսրութեան մը վնասակարն բռնած ճշմարտապէս գիտնական և զգօն ընթացքն որ գիւղացւոյ մ'իսկ կեղծ մաշկութեան դէմ գտած դարմանը ընդունելեան ենթարկելու չը վարանիր. որ թէպէտ իրմէ քանի մը քայլ հեռուն Քոստան գիւտին հրաշալիքներն կը դիտէ հրճուանօք և ազգային հպարտութեամբ, և սակայն կը զիջանի յօգուտ ճշմարտ գիտութեան, յօգուտ մարդկային ազգի բարեկեցութեան ուշադրութիւն դարձնել ամենէն աննշան երևոյթի մը, որպէս է գեղջիկական ծագմամբ մի գիւտ:

Շատ անգամ գիտական աշխարհին անծանօթ գիւտեր կրնան տեղի ունենալ տգէտ շրջանակաց մէջ, ոմանք դիպուածաւ, իսկ այլք, ինչպէս վերև յիշեցինք, պէտքերու բերմամբ, որոնք եթէ հրապարակուէին՝ գիտութիւնն կրնար օգտուիլ ասոնցմէ: Կը պատմուի թէ Փոքր Ասիոյ Հայ և Մահմետական հասարակութեանց մէջ դարերէ ի վեր կը գործածուէին ամենքին անծանօթ վիրաբուժական դարմաններ — մեծաւ մասամբ բուսեղէն սպեղանիներ — ամենամեծ յաջողութեամբ: Բայց նոյն իսկ մայրաքաղաքիս անկիւնները երբեմն բացառիկ պարագայից մէջ չ'են ի գործ ածուիլ ընտանեկան բժշկական դարմաններ որք բժիշկներու նախանձն շարժելու աստիճան յաջողութեամբ կը սլուակուին. ասոնցմէ զոմանս զուգադիպութիւն կրնանք նկատել, մանաւանդ երբ այդ ընտանեկան դարմաններուն կ'ընկերանան բժշկական խնամքներ ևս. բայց ի՞նչ կերպով բացատրելու է ուրիշ այնպիսի բուժումներ որք բժշկական ճարտարութեան կատարեալ յուսահատութենէն և զինամիտութենէն յետոյ տեղի կ'ունենան մեր ճաղկած գեղեցիկ դարմաններով: միթէ ազոնք բոլորն ալ գիպուածի՞ կամ զուգադիպութեան արդիւնք են. միթէ առոնց մէջ գիտական եղանակաւ բացատրելի ճշմարտութիւններ չը կա՞ն: Բազմաթիւ օրինակներու մէջէն միայն մէկ դէպք

յառաջ բերենք — յօդուածագրոյս ծանօթ բժիշկ մը ծննդաբերութեան ծանր դէպքի մը կը հրաւիրուի. բժիշկն մանկաբարձական ճարտարագոյն գործիներն ի զուր կ'արկանէ ի կիր և չը յաջողիր. հուսկ ուրեմն ճարտատեալ, ասնը ծերունի տիրուհւոյն կը հարցընէ թէ իրենք այսօրինակ նեղ կացութեանց մէջ ի՞նչ ընտանեկան դարման կը գործածեն: Ծերունի կինը կը պատասխանէ. «Վրաս պիտի խնդաս ամմա Տօքթօն, մենք ասանկ քէրթիկներուն մարմինը տաք ջրով կը շիփենք»: Իսկոյն բժիշկն մտքին մէջ լոյս մը կը ծագի, կը հրամայէ անմիջապէս տաք ջուր բերել, ինքն եւս նոյն դարմանն ի գործ դնելով կը յաջողի: Զերմութիւնն իւր ծաւալիչ զօրութեամբ ծննդաբերութիւնն դիւրացուցած էր:

Կը շեշտեմք թէ ճշմարտ գիտնականին պարտքն ո՛չ թէ միայն մակաճութեամբ ճշմարտութիւններ ի վեր հանելուն, այլ տգէտ շրջանակաց մէջ անծանօթ մնացած ամենադոյզն օժանդակներուն իսկ զհետ պնդելով՝ անոնցմէ ևս հաւասարապէս օգտուելուն մէջ կը կայանայ: Որչա՞մ արդիւնաւոր կրնար լինել բժշկական պատուիրակութիւն մը որ գաւառէ գաւառ շրջելով, տեղական դարմաններն ու ի ուշով ուսումնասիրէր և տեղեկագրով մը պարզէր զայնս բժշկական աշխարհին: Երբ բանասէրք ոմանք, ժամանակին աւերումներէն երկնչելով, առ զգուշութեան ի լոյս կ'ընծայեն ժողովրդային անգիր գրականութենէն հատակոտորներ, չ'արժեք միթէ որ մի և նոյն աւերիչ ժամանակին ահէն՝ մեր գիտնականք ալ ի գիր առնուն թաքուն ժողովրդային դեղերն և լուրջ ուսումնասիրութեան ենթարկեն զայնս յօգուտ և ի բարեկեցութիւն տառապեալ մարդկութեան:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏԻՁԵԱՆ

ԱՌ ՊՐԱՍԻՔԻՆ ԱՏՈՄ

Տիրաւունց հողմիկն ու՛ր այսպէս սուրայ, Արեթօք ինչ քանի իւր քեւոց վերայ. Կապեալ պարսիզի մէջէ շաշիլով, Ու՛ր զալիս օրոյն հեղէ ի հողով:

Ու՛ր հախրեն քոչնոց երամներն անբիւ, Ուր մեր տուր, մեր մօսն երգէին խանդիւ, Մեզ հեբեցէին սէր, խնծիլ ու հետ, Այժմ ու՛ր քան զիւրեանց վերջին հրաժեօս:

Վրսակն՝ որ երբեմն էր արծաթ վընիս, Արսափայլէր լոյսն երկնից ու ժրպիս, Ու՛ր՝ մըռընչելով, յորդանոս, պրտոր, Ի բարձանց ժայռից կը սանի մոլոր:

Ու՛ր հեպեն ամպերն սպիտակ եւ բուխ, Գործիցն այդոյն, վերջալուսին ծուխ, Ու՛ր, արսաւուելով յորդանոս, լըռից, Հորիզոնէն վեր՝ փոքով սաւառնից:

Սեւ նոնիներու բսուերաց մէջէն Մանկիցն ցուրս նըռոյլ դէպ ու՛ր յառաջեն, Սառած վիմից վրայ, գոնեա՛ մի՛ պահիկ Գաղար չ'առնըլով ու՛ր դիմէ մանիկ:

Ա՛հ. ու՛ր այդ յառեալ աչքեր կը նային, Է՛ր այդ լըռութիւն սիրէ շրմային. Ու՛ր արեթօք հասնիլ բաղձայ կարողին՝ Այդ երազներով բոցալաւ՝ հողին:

—Ու՛ր, դէպ յանձանօրն, դէպ ի բացակայն: Սաման ԱՒԵՏԻՍ Կ. ԿԻՒՊԷՆԻՍԵ

Մ Ե Ր Կ Ե Ա Ն Ք Է Ն

ԲԱՐՁՐ ԴԱՍՈՒ ՀԱՅ ԱՂՋԿԱՆՑ ԿԻՌՈՒԹԻՒՆՆԵ

Ազնիւ բարեկամք իմ,

Նախընթաց նամակաւ ձեզ խօսած էի Պուլտոյ բարեկեցիկ կամ աւելի ևս ազնուական դասուն պատկանող Հայ իգական սեւի նըկարագրի մասին, իբր վեցամսեայ ուսումնասիրութեան արդիւնք: Այս դասակարգին դրուատիք չուայելու արգելք եղող ճշմարտ պատճառն՝ ստացած թեթեւ դաստիարակութիւնն գտած լինելով, այս անգամ՝ հակառակ խոստմանս՝ փոխանակ նոցա կեանքէն իրական պատկերներ ի վեր հանելու, կը փափաքիմ ձեզ հաղորդել իմ կարծիք աղջկանց կրթութեան մասին, յորմէ բաւականին հեռի են և այդպէս յաւէտ ենթակայ իրաւացի քննադատութեանց: Մայրեր՝ թէպէտ բանիբուն ճանչցուած, կրթութեան սխալ հանգիստացած, սակայն և այնպէս գիտենք որ ամենեւին անյարմար են սկզբնական կրթութիւն մը տալու իրենց զուակաց: Լսած են, օրինակի համար, թէ մինչև եօթ տարեկան հասակն՝ մանկիկը վարժարան դրկելն լաւ չէ. ի՞նչ կ'ընեն, Պարտիզակցի կամ Չէնկիլէրցի անկիրթ սպասուհեաց կը յանձնեն զնա, որպէս զի անհանգիստ չընէ զիւր փափկակեաց մայրիկ, որ զրաղած է հիւրերու հետ և կամ նոր հրատարակուած վէպ մ'աւարտելու վրայ է, մինչ տղեկն ներկայ կը գտնուի ժամերով իրենց և դրացոյն սպասուհեաց տեսակցութեան, ոյք փոքրիկը անչափահաս կը համարին իրենց սարօրինակ խօսակցութեանց թափանցելու: Ահա՛ այս կերպով սկզբնական դաստիարակութիւն ստացող աղջիկն կենաց քնարին վրայ ժլատ կրթութեան մը և ստորին վարժութեանց ձայներն ի մի կը դաշնակէ: Կ'ուզէի, կ'ըսէ Տիւրանլու եպիսկոպոսն աղջկանց դաստիարակութեան վրայ գրած մի նամակի մէջ, հրախայթել (stigmatiser) աստ չար, անպէտ և կոպիտ սպասուհեաց ցեղն, լինին գաղիացի, գերման կամ անկիլացի. մեծ և յաճախ անդարմանելի աղէտներ կը հասցընեն նոքա: Մայր մը եթէ չզբաղիր իւր զուակաց դաստիարակութեամբ և առտնին գործերով, մայր լինելէ կը դադրի: Գ'ըմբռնեմք թէ արդի քաղաքակրթութիւնը զիրենք կը հրաւիրէ դէպ ի պարահանգէսներ, երեկոյթներ, կոչունքներ, և այլն, բայց այդ ամէնը՝ չափաւորութեամբ ի գործ դրուելով՝ արգելք չ'լինիր մօր մը իւր հոգածու աչքեր բանալ զուակաց վրայ, ձեռներն մղել տնական գործերուն, և հաստատուն ձեռամբ վարել տան դէկն ուղիղ և խաղաղ շաղի մէջ, ջնջել ամուսնոյն ճակտի կայակն, չ'զլանալ մերթ ընդ մերթ յղացած լաւ խորհուրդները հաղորդել նմա, զի «կին ժրագլուխ պսակ է առն իւրում»:

Կը խոստովանիմ սակայն թէ փր, պարկեշտ և հոգածու մայր լինելն չբաւեր նոցա լաւ դաստիարակութիւն մը տալու, այլ կարող լինել հարկ է միանգամայն հսկելու իւր զուակի մտաւորական կրթութեան, ի վերջոյ չկարմրելու համար զուակացն առջև անկարողութենէ մը որք շուտով կ'զգան, կ'ըսէ գաղիացի գիտնական մը:

Զգայուն մօր մը պարտականութիւնը փափուկ է, պատասխանատուութիւնը մեծ: Մըտաւորական կրթութիւն մը կրնայ ստանալ մանուկն հանրային վարժարաններու մէջ ալ, բաղմութեան մը հետ, բայց սրտի և հոգւոյ

կրթութիւնը մի միայն մօրը կը պատկանի : Առողջապահութեան խնդիրն դարձեալ նմա :

Շատ ճշմարիտ է Ֆինլանդի այն խօսքն թէ մանչ մը կրթելն անհատ մը կրթել է . աղջիկ մը կրթելն՝ ընտանիք մը կրթել է : Գաստիա-րակութեան գործը ազգային լրագրաց մէջ յաճախ երկայն սրենակներ գրաւած է , ազ-նիւ բարեկամս , սակայն գործադրութիւնը . . . զգալի ազգային տեղ մը գրաւած չէ ըն-տանեկան յարկերու տակ , իսկ եղածին մէջ ալ զարմանալի սխալ հասկացողութիւն , խո-տոր ըմբռնում կայ :

Ազնուականին աղջիկն կամ հանրային վար-ժարան կը յաճախէ և կամ տունը դաստիա-րակութիւններով կը մեծնայ :

Մանկիկն կը բազմայ արդէն իւր հասակա-կիցներէն իրեն ընկերներ գտնել , և յայդմ անհաճոյ բան չեմ տեսներ լաւ կառավարուած վարժարաններու համար . կը պատահի յաճախ ալ հոգածու աչք մը պակասով վարժարանե-րու , որ այնպիսի բաներ սովորին աղջկունք , զորս երբէք չպիտի ճանչնային իրենց տան սեւամէն ներս , աշակերտուհիք մտակելով անդ միմեանց մէջ զաղտնի գիտութիւն մը որ միջ զիրենք ետանդեամբ աշխատելու նախ-կագրութեան արուեստին՝ գոհացնելով լիովին շարագրութեան ողջամիտ ուսուցիչն . . . իսկ տան մէջ կրթութիւն տալու , կ'ըսեմ առանց չափազանցութեան , միակ և ճշմարիտ պատ-ճառն մեծագոյն մասին քով , ազնուականու-թեան դրօշմը ցոյց տալու մտլութիւնն է : Յաւալի և յոյժ աւաղելի : Փոքրիկն սոյնչափ կը լսէ իւր մօր յոխորտանքն օտարաց մօտ , որ նա իսկ կը վարժի իւր հասակակցաց մօտ եր-կրորդելու թու թակի նման թէ իմ մասնագի-տելի արտեան փնտուռելէ վերջ հազիւ յաջո-ղեցանք ձեռք ձգել Լոնտոնէ նոր հասած և 55 վկայականներով բեռնաւորեալ , Լորտ Տիք-քընի տնէն ելած և այնչափ ուսեալ է որ Բա-րիզէն նոր շրջանաւարտ եկող եղբայրս պա-պանծեցուց անցեալ օր վիճարանութեան մը մէջ . . . ո՛վ մեծը անարտաբանութիւն :

Երկրորդ խնդիր մ'ալ է գիտնալ թէ մտա-ւորական կրթութիւն (instruction) մը օգ-տակար է մանչերու չափ աղջկանց համար նաև : Երբէք ո՛չ , զի իրենց համար ասպարէզ չեն և չպէտք են սպասել այդպէ , մանաւանդ գովելի գործ մը չէ աւանդել տալ նոցա ինչ որ հարկաւոր չէ , մեծագոյն փնտուռով իրենց ա-ռողջութեան : Անօգուտ է համայնագէտ ընե-լու աշխատիլ իգական սեռն , հոգ չէ թէ բարձր դասու կը պատկանի : Ինչ որ իւր կա-րողութենէն վեր է , իրեն փնտաւար է : Ար-դէն շատ ինչ է կարենալ սովորին միմիայն իրենց պէտք եղածն :

Այսօր վկայական ստանալու մեծ եռանդն ի մեզ ևս աւելցած է . այդպէ դուրս , աղ-ջկունք ոմանք , վարժարանական շրջանն ա-ւարտելէ վերջն ալ , կը ձգտին գրագիտական տաղանդ մի պատրաստել իրենց փոքրիկ բայց զեղեցիկ գլուխներուն մէջ : Անթիւ վկայեր կարգալ միայն , զանազան թերթերու բաժա-նորդ գրուելով և մէկ երկու յօդուածներ գրե-լով մեծ գրագէտի համբաւն վայելող անձանց հետ տեսնուիլ և վերջապէս համոզել ինքզինք թէ յաջողեցայ կոչումս արդարացին անընդ-հատ ընթերցանութեամբս , մատենագիրներու բանալով հիւրասրահս , վէճեր սկսելովս և ը-սածներուս ուղիղ շղթալը հասկնալու չափ օա-րունակելովս վիճարանութիւնը : Սակայն խիղ-ճըս ալ հանդարտ թողու համար պարտք մ'է ինձ խոստովանելն թէ Հայ իգական սե-

ռի մէջ տիկին կամ օրիորդ , ունիմք հիմնապէս զարգացեալներ , որոնք թէպէտ թուով ցան-ցառ , կրնան իրաւամբ պատիւ բերել՝ գրա-սիրաց դասուն մէջ հրապուրիչ տեղեր գրա-ւելով : Իսկ փնայեալը մեծամեծ փնտաներ կ'սպառնայ և կը հասցնէ՝ իբր կին նախա-գրիկ տարած տունը : Կարեւորագոյն խնդիր-ներէն է ի նկատի առնուլն զայս կէտ և սին գաղափարներով տողորեալ կարգ մի աղջիկ-ներ հեռացնել ունայնասիրութենէ :

Գաստիարակութեան անհրաժեշտ պահանջ-ներէն մին դարձած է այսօր դաշնակին : Այդ փնտաւար չէ բնաւ անոնց համար ոչք ի սկզբ-րէն մասնաւոր արամադրութիւն մը , ձիրք մը ցոյց կուտան , բայց ցաւալի չէ՞ ստիպելն շատ մը մատաղ աղջիկներ որ ժամերով ձայ-նասանդուղի (scala) վրայ դեգերին և զըզ-ւանօք ողջունեն դասատուին գալուստը , ու տարիներ վերջնալստ մը , մազաբա մը միայն կարողանան զարնել , և եթէ բան մ'ալ զի-տեն , իրենց զնացած տան մէջ մոռնան զա-նազան արգելիչ պատճառներով :

Գծագրութիւնը , ձանձրոյթը փարատելու համար , օգտակար է , բայց օգտակարագոյնն է գիտնալ ձեւել , կարել՝ փոխանակ չնչին ասեղնագործութեանց երկար ժամեր զոհելու :

Չեմ վարանիր , ազնիւ բարեկամս , խոհա-նոց ալ հրաւիրել նոյն իսկ Օրթագիւղցի օրի-որդներ՝ տեսնելու համար թէ ինչպէս կը պատրաստեն ձէթով կանկառն կամ պէտե-կըն , ևն . զի նոքա տանտիրուհի լինիլ կո-չուած են , տան վարչութիւնը ստանձնելու ամէն պիտանի գործողութեանց կանկաւ վար-ժուելու պարտական են , որով կը դադրին խրտչեցնելէ՝ ամուսնանալու պատրաստուող երիտասարդներն . . . :

Այս չափ առ այժմ . տարակոյս մի՛ ունե-նար թէ հետզհետէ պիտի գրեմ Պօլսոյ մէջ տեսած ու դիտած բաներս , զորս հետաքրք-րութեամբ ընթերցուելի ինձ կ'իմացնէիր վեր-ջին գրութեամբդ : Յարգանքս ՍԻՐԱԲ

Յ . Գ . Առողջապահութիւնը , դաստիարա-կութեան գլխաւոր մի մասն , զորմէ չը խօ-սեցայ այս անգամ , մուռացութեանս մի վերա-գրեր : Նոյն



ՄԵՐ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹԵՅՅԻ

Կ . ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ . ԻԱՍՊՈՒԼԵԱՆ ԸՆԿ . Կ . Պոլիս , Պաննէ Գաբու , ձէլալ պէլ խան քիւ 10

Սոյն հանրածանօթ վաճառատուն ձմե-ռուան առթիւ շափայէն բերել տուած է զա-նազան տեսակ աղնիւ և ընտիր թէյեր , ինչ-պէս նաև այլ և այլ մեծութեամբ ու ձեւ-րով նկարազարդ տուփեր որք կազանդի առ-թիւ կրնան իբրև նուէր ծառայել : Գիները որոշ և չափաւոր : Յանձնարարութիւնը փու-թով և ճշգրտութեամբ կը կատարուին : 1—8

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ քնական , քաղա-քական և սնտեսական : Ի պէս ազգային բարձ-րագոյն վարժարանաց : Վաւերացեալ յուսու մե-տոհ . Ազգ . Կեդր . Վարչութեան : Աշխատա-սիրեաց ԳՐԻԳՈՐ ՄԱՐԿԱՐԵԱՆ , ուսուցիչ Պատ-մութեան և Աշխատագրութեան : Կ . Պոլիս , Տպ . եւ Վիմ . Գ . Պապասլեան , 1891 : 8՞ Երես՝ ԺԵ . 414 :

Քննադատի մը պաշտօնը խիստ դժուարին է , մանաւանդ երբ բարեկամ է քննադատեալն . սակայն գիտութեան առջեւ ամէն բան կ'ան-հետի : Եւ գիտութեան ամենամեծ թշնամին համարելու է զնա՝ որ բարեկամութեան հետ կը փոխէ զգիտութիւն :

Մեր այժմեայ քննադատելիքն Աշխարհա-գրութեան դասագիրք մ'է :

« Աշխարհագրութիւնը նորածաւուրութեան կը նմանի » . միշտ փոփոխութեան ենթա-կայ է : Այդ պատճառաւ հեղինակն ար-ժան դատած է յօրինել «Նոր Աշխարհագրու-թիւն» մը , իրմէ առաջ հրատարակեալներուն վրայ մի քանի փոփոխութիւններ ընելով : Եւ կը խոստովանի որ՝ չունի «այն յաւակնութիւն թէ մեր սոյն դասագիրքը՝ իւր տեսակին մէջ կատարեալ գործ մ'է որ և է թերութենէ զերծ » , վասն զի « Օսմանեան Պետութեան վրայ , որպէս արժան է , աւելի խնամով և կարելի մանրամասնութեամբ խօսած » չէ :

Յիշեմք մեզ « խնամով » չ'երեւցած մասերն :

Վանայ ծովափին « մէջ կան Յ կղզեակներ , Աղթամար , Լիմ , Կտուց և Առտեր » (ուղղե-լի՝ Առտեր) կ'ըսէ (էջ 172) . մինչդեռ հինգե-րորդ մ'ալ կայ Յիպան անուամբ , Արծկէի մօտ : (Տէս նաև Հ . Կերսէս Վ . Սարգիսեանի Տեղագրութիւնը , Երես 250 , Վենետիկ , 1864 : « Արաբական գլխաւորապէս Գոնեայի , Գոչ-Հիտարի , Չանկըրըի և Չանտարըի կողմերը » կը յիշէ (էջ 174) . և կը մոռնայ թէ Էրզրու-մի կուսակալութեան մէջ կան այնպիսի աղա-հանք , որոց բերքն ամբողջ նահանգին բաւե-լն զատ՝ մաս մ'ալ դուրս կը հանէ :

Աէզարիա (էջ 183) Կեսարիոյ հին անունը չէ . նախ՝ Մեակ կամ Մաժակ (Լտ . և Յն . Մա-զակա) (1) , և ապա՝ Կեսարիոն կամ Կեսարիա կոչուած է ի յիշատակ Յուլիոսի Կեսարու . կամ պէտք է գրել կով կամ չով — Աէզարիա :

Սամսոն Գաթիկոնի կուսակալութեան մէջ (էջ 184) չէ . այլ , ինչպէս կրկնուած է դիմացի երեսը (էջ 185) , Տրապիզոնի կու-սակալութեան կը պատկանի : Չունի այժմ « միջնաբերդ » . քանդուած է : Աւելի կարե-ւոր էր յիշել Սինապի հսկայ պարիսպն :

Տրապիզոն (էջ 185) պէտք է ըլլայ Տրա-պեգոնի կամ Տրապիզոն , ըստ յունականին և ըստ տառադարձական օրինաց :

Թարապուրու կը կոչուին՝ Գամասիեան և Ափրիկեան կրկին Tripoliներն . չեմ յիշեր թէ Սեւ ծովուն եզերաց թիրխալուն (էջ 195) ալ « Թարապուրու » կոչուած ըլլայ :

Էրզրում « բերդաքաղաք » (էջ 187) չէ այլ ևս . բերդի հետքն իսկ չ'երեւիր այսօր , բայց ի միջնաբերդէն՝ որ կը ծառայէ զօրաց բնակութեան :

(1) Ըստ Ստրաբոնի , Պիլիոսի , Յովսեփոսի , Կոս-տանդնուպոյ Գիրանածնուց և այլոց բազմաց՝ Մա՛զա կամ Մա՛զակա կոչուած է , որ , Յովսեփոսի և այլոց վկայութեամբ , նուերուած է Կապադովկիացի Մոսոն ցեղապետին անուան : Սակայն քննելի է թէ Մոսոն ա-նուն ի՞նչ առնչութիւն ունի մերոյ Մեակայ կամ Մա-ժակի հետ Արդեօք Մոսոնն՝ առ խորհացուց Մաժակ կոչուած է , թէ Մաժակն է որ Մոսոն եղած է առ Յոնս :

«Հասան-գալէ՛՛ Երասխայ մէկ ճիւղին վրայ» ըսելու տեղ (նոյն էջ), աւելի լաւ էր ըսել՝ Մուրց գետոյն վրայ: Հռչակաւոր Հ. Ղեւոնդ վ. Ալիշան իսկ տարակուսանաց մէջ կը մնայ այս մասին՝ երբ կ'ըսէ թէ «Յիշեսցուք և աստ զի ոմանք յարգեացս Մուրց համարին ըզբխեալն ի թիկանց կարնոյ, և Երասխ՝ զեկեանն ի Սրմանց լեռնէ, իրբու զի սա հզօրագոյն է. սակայն ըստ նախնեաց՝ «Երասխ ի Բասենոյ ելանէ» . որպէս ասի ի կարգի բանին «Յազագըս Գետոյ» . և ի միում օրինակի յաւելեալ է և բուն աղբերավայրն, այլ աղաւաղ իմն և անստոյգ գրութեամբ, ի Մայմաւիղանայ. օտարալուր, եթէ չունիցի ինչ լծորդութիւն ընդ յունաձայնն Մուսիկոյ, այլ արժանի քննութեան, մանաւանդ թէ յայտնութեան» (Արարատ, էջ 16, ծան. 2): Տեղոյն ժողովուրդը Բասենոյ վտակին կ'ըսէ Բասեն կամ Հասանիլայ սուլու (= Մուրց), իսկ «ի Սրմանց (Բիկգէօլ) լեռնէ օ եկողին Արագ (= Երասխ): Սոյն խօսքիս հաստատութիւն կուտայ նաև Երասխայ վրայ շինուած ժողովրդական երգի մը հետեւեալ կտորն.

«Արա՛ղ, Արա՛ղ, խա՛ն Արագ,
«Բիկգէօլդէն զալխան Արագ»:

Տեղ տեղ կը տեսնուին մի քանի մանր սըխաւներ ալ, որք տպագրական սխալ իսկ ըլլան՝ ներքին չէ. այսպէս, Զէնգի-Չայ (էջ 158)՝ փոխանակ ըլլալու Զէնգի-Չայ. Աճորա (էջ 160)՝ փոխանակ ըլլալու Աճարա. Կէտիչ (էջ 179)՝ փոխանակ ըլլալու Կէտիզ. և այլն: — Քարբերդ (էջ 189) և Խարբերդ (էջ 190) . ո՞րը ճիշդ է. — անշուշտ վերջինս. ուստի առաջինն ուղղելի:

Յառաջարանին մէջ (էջ 14) խոստացուած «վտանադանն-նուսուց թիւը» միայն թուրքիոյ համար գործադրուեր է: Փափագելի էր ունենալ բոլոր Պետութեանց թէ՛ «վաճառական նաւուց» և թէ՛ «գրահաւորաց ստոյգ թիւերն»:

Պէտք էր յիշել նաև Եւրոպիոյ մէջ գտնուած երկու անկախ հասարակապետական երկիրները. — մին Պրուսիան լեռանց մէջ — Andorra (բն. 6000), միւսն Իտալիոյ մէջ — San Marino (բն. 8000):

Իսկ լեզուի մասին սա կ'ըսեմ միայն թէ «կ'իջուի», «կ'բաժնուի», «կ'խօսի» ձեւերն հակառակ են մեր լեզուի օրինաց:

Երկայն պիտի լինէր, եթէ գրքին միւս գտնազան մասերն ևս քննութեան ենթարկէինք: Ուստի վերջացնելով մեր խօսքն, կը փափաքիմք որ գէթ ներկայիս նշանակեալ թերութիւնքն ուղղուին Բ. տպագրութեան առթիւ, և յայնժամ՝ կը հաւատամք՝ կրնայ աւելի օգտակար ըլլալ այս «նոր» դասագիրքը: Թող ներքէ մեզ Պատ. Ուսումն. Խորհուրդն որ յանդգնեցանք քննադատել իւր վաւերացուցած և «ի ձեռնհաս Քննչաց» վկայուած մէկ գիրքը: Կ. Յ. ՊԱՍՄԱՃԵԱՆ

ՏՈՒՔԹ. ՍՍՅՐԷՅ. Երկար ապրելու միջոցները. Սկզբունք Առողջաբանութեան. Թարգ. Աշաղուրի Թաղէոս Կէզլերեան: — Ամէն դասու, վիճակի, հասակի և սեռի անհատից համար հաւասարապէս օգտակար աշխատանքութիւն մ'է, իրբև կենաց ճշմարիտ ուղեցոյց: Խրթին բաւերու բացատրութեանց համար յաւելուած մ'է ևս կը պարունակէ: Երես 294. Տպ. Ճիւղէլիկեան: Գին 10 դր:

Կը ծախուի գրավաճառաց, Պատճէ-Գարուի Զրավաճառաց և Ուղու-Չարը պաշը, թիւ 402, Փալագաշեան Փորագրատունը: 5—1

ԴԱՐՄԱՆՈՒՄՆ ԿԱԹՈՒԱՍԻ

Աշխարհահռչակն և ելեքորագէտն էտիսըն՝ ելեքորականութեամբ կաթուածահարութիւնը դարմանելու գիւտ մ'ըրած, և առ այս Պէրլինի Միջազգային Ժողովոյն աշխատասիրութիւն մը մատուցած է: Արդէն կաթուածը յաճախ յառաջ կուգայ՝ օչնանաղի միզատ կոչուած կաւճի նման նիւթէ մը կազմուած կողոռներու՝ յօդուածոց մէջ կուտակուելէն: Այդ կաւճային նիւթը լուծելու և միզանցքներէն դուրս ելնելը դիւրացնելու համար կը գործածուէին լիթիումի աղերը և լիթիոնը: Էտիսըն ուզած է ելեքորական փոխանցմամբ լիթիոնը ուղղակի յարարեցութեան մէջ դնել լուծուելիք կողոռներուն հետ, այդ փոխանցման համար, ելեքորական հոսանքը ազային բաղադրութիւններով լի երկու ամաններու մէջ տեղը դրուած և լուծուելիք նիւթերը կրող ծակոսկէն թաղանթի մը մէջէն անցնելով: Էտիսընի փորձին մէջ ծակոսկէն թաղանթը մարդկային մարմնն է, որոյ մէկ ձեռքը կը դնէ լիթիոնի աղային լուծում մը պարունակող ամանի մը մէջ, իսկ միւսը՝ ծովային աղերու լուծում մը պարունակող ամանի մը մէջ. դրական բևեռը առաջին ամանին մէջ է, ժխտականը՝ երկրորդին մէջ: Տեսականապէս, լիթիոնը ելեքորական հոսանքով մարդկային մարմնոյն մէջէն կ'անցնի յերկրորդ ամանը, որով այդ աղէն փոքր ինչ կը մնայ մարմնոյն յօդուածոց մէջ: Այսպէս էտիսըն յաջողած է դարմանել 73 տարեկան կաթուածահար մի որոյ ձեռաց յօդուածները բոլորովին կաշկանդեալ էին միզատին չափազանց խճողուելէն. արդիւնք հրաշալի:

Յուսով եմ որ գիտութեան այս յառաջդիմութիւններով կարելի լինի փրկել զաշխարհ կործանումէ. այնչա՛րի դարմանալի գիւտեր որ ըստ օրէ ի յայտ կ'ածուին:

Վ. ԳԱԼԲԱՔՃԵԱՆ

ՄԵՐ ԿԵԱՆՔԷՆ ՊԱՏԿԵՐ ՄԸ

Շ Ր Ջ Ա Ն Ա Ի Ա Ր Տ Ր (1)

Առ Ա.

Սամաթիոյ Ս. Սահակեան վարժարանն տասնեակ տարիներ առաջ ինն շրջանաւարտ կը մատուցանէր ազգին, որք ըստ սասցուածոց տեղեկագրոյն Հոգաբարձութեան, պարծանքը պիտի լինէին վարժարանին: Այդ շրջանաւարտից փոքրագոյնը՝ Գառնիկ՝ տասներկու տարեկան պատանի մ'էր:

Շարաթ մը վերջ Գառնիկ ըժշկական վարժարանը կը ներկայանար մտից քննութեան ենթարկուելու համար: Թէպէտ յայնժամ քննութեան առարկայք չէին հիմնականին չափ բազմազան, այսու հանդերձ բաւական յաջողակութիւն կը պահանջէին, և Գառնիկ Սամաթիոյ թաղային վարժարանին մէջ իրեն ջամբուած ուսման պաշարին շնորհիւ կրցաւ

(1) Այս կարգէ գրուածք մ'ալ «Նշողիկ յի վերջին թուով Տրատարակուեցաւ: Պարտք կը համարեմք յայտնելու որ, ինչպէս վերագրին ալ կ'երևի, այս գրութիւնք չ'են հրատարակուի շրջանաւարտից մասին հրատարակի վրայ բացուած վիճարանութեան մէջ այս կամ այն կողմին իրբև ակնարկութիւն կամ իրբև իրական կեանքէ վաս, այլ իրբև պակիւր, երեսոյր: Այս վիպածէ գրուածոց սէջ անհեթեթ գաղափարներ ևս կրնան մուտ դրած լինիլ. պէտք չէ իրբև ողջ գաղափարներ ներկայացուած նկատել զայնս, այլ իրբև հայելի ժողովրդային ըմբռնման:

ընդունուիլ այդ վարժարանը, որ լայնարձակ և շողողուն ապագայ մը կը խոստանար իրեն: Արդարեւ, երկու տարի նախնական շրջանը, հինգ տարի ալ բարձրագոյնը, եթէ տարիէն բժիշկ պիտի ելնէր, և ա՛լ ի՞նչ, քրքր բարս պիտի կոսէր:

Իւր հայրը՝ Յակոբ աղա, որ արեւակէզ դէմքով պարզ Բազարնի մ'էր, ամառները արեգական տապաքին ճառագայթներուն հանդէպ քրտնելով պաղելով, և ձմեռները ցուրտին փուքին դէմ սարսուալով կը ճարէր իւր ընտանեաց ապրուստը: Յակոբ աղա դիւերները դիտելով Գառնիկը, որ ճրագին առջեւ նստած քիմիա մը կամ այլ գիտական գիրք մը կը թղթատէր, ժպիտ մը կը սաւառնէր իւր դէմքին վրայ, և հազիւ կրնար զսպել իւր ներքին անդամագրելի ուրախութիւնը. ա՛խ, անգամ մը softcor ըլլար, այլ ևս հոգ ու մըտածում անմատչելի պիտի ըլլային իրեն. ի՞նչ գեղեցիկ բան...:

Նախնական շրջանն աւարտած, և արդէն բարձրագունին երկրորդ տարեշրջանն ալ աւարտելու մօտ էր Գառնիկ, երբ մահը յանալընկալս եկաւ նստիլ Յակոբ աղայի բարձին վերեւ, որ սակայն բազում գործեր ունէր կարգադրելու աստ. և ժամանակ կը խնդրէր իրմէ. անգո՛ւթ մահ... հինգ վայրկեան կարելի չէ սպասնել զինքը. այնչա՛րի խոտապահանջ էր, պէտք էր տալ ուզածը... Յակոբ աղայի հոգին: Ի՞նչպէս դիմադրէր այլ ևս այդ մարմինը որոյ երակացը մէջ շրջող արիւնը տաքէն սղաղը, և պաղէն տաքը տարուբերուելով ջուր կտրած, և վերջ ի վերջոյ սառելով, վախճան տուած էր այդ տաժանելի կենաց: Սակայն աչքը ետին կը մեռնէր, դո՛նէ զաւակը բժիշկ տեսնէր ու այնպէս աւանդէր հոգին:

Սուրբիկ հանրմ, ինչպէս ամէն ճիւղ տանտիկինք, լաւ սիւզեցի բանիլ գիտէր. գիշերը ցերեկին խառնելով, սկսաւ այդ ասեղնագործութիւնը ապրուստի միջոց ընել և լեցնել մասամբ Յակոբ աղայի պակասը:

Երկու ամիսներ սահեցան այդպէս, և Գառնիկ իւր երկրորդ տարեշրջանն ալ աւարտեց: Արձակուրդ էր, պիտի պտտէր: Սակայն Սուրբիկ հանրմ մինչեւ ե՞րբ պիտի սնուցանէր այդ երիտասարդը, որ դեռ երեք տարի ունէր աւարտական քննութեան անցնելու. գրքի ըստակ, վրայ գլուխ, ցերեկուան հացի ստակ, գրպանի խաւքիլք, և ի լրումն խեղճ կնոջ մեզաց, քիւքիւնի վարս: Այո՛, այդ վեշտասանամեայ պատանին ծխելու մոլութիւնն ալ ունեցած էր, թէպէտ, իր բժշկական ուսանող, ամէն օր կը կարգար թէ ի՛նչ վնասներ ունին ծխախոտը, ափիոնը, ևն:

Գիշեր մը մայր ու որդի գլուխ գլխի տուած, իրենց վախճանը կը մտածէին. մինչև երեք տարի Սուրբիկ հանրմ ի՞նչպէս պիտի պահէր զինքը. արդէն իսկ վստուց ի վեր սկիսողով կը գործէր: Գառնիկ դեղագործի արուեստէն ըստ բուսականին կը հասկնար. եթէ դեղագործի մը քով մտնէր, թերևս սկսէր շահիլ, և կարելի էր յառաջիկային դեղագործական վարժարանն ալ յաճախելով, վարպետի վկայական ստանար: Ի՞նչ վնաս ունէր, ըժշկութիւն և դեղագործութիւն քոյր ու եղբայր էին: Սուրբիկ հանրմի խելքը քիչ մը պառկեցաւ այդ խորհրդին:

Արդէն Նարը-Գարույի դեղագործը, միւսիւ ներսէս մէկու մը պէտք ունէր, մինակ չէր կարող դարձնել գործը: Երբ Գառնիկ իրեն դիմեց, ուրախութեամբ ընդունեց իւր առա-

Ջարկը՝ գեթուար էր այդչափ յարմար տղայ մը գտնել, ամէն նոր աշակերտ խակ պիտի ըլլար, բայց Գառնիկ ընդհակառակը գործէն հասկցող և հմուտ երիտասարդ մ'էր: Նոյն շարժուն երբ այդ դեղարանին առջևէն կ'անցնէի, տեսայ որ նոր և խոշոր գրեթով գիւետներն սպասող վերտառութիւն մը կախուած էր: Այո՛, Գառնիկ՝ դեղագործ ըլլալու որոշումը տուած ժամանակ, այդչափ տաժանելի չէր կարծած հաց ճարելու ճամբան. ցերեկներն մինչև երեկոյ աշխատանքը չէր բաւեր, գիշերներն ալ փոխանակ հանդարտիկ ննջելու կամ Արգոյ Գուլումճեանի հերոսին նման խանի մը սենեկին մէջ խնդրելի մը վրայ յոռեգոյն կերպիւ ջնանալու, ամթոռներուն վրայ մտաբերու դատապարտուած էր, և շարժական քսան և հինգ զրո՛ւշ...:

Անկէց ի վեր չորս տարիներ անցան և դեռ Գառնիկ դեղագործական վարժարանին երեսը տեսնելու բաղքը չէր ունեցած. կծծի վարպետը օգնական մը բռնելու չէր հաւանած դեռ, և գործերն ալ երեսի վրայ թողուլ չէր ըլլար. միայն թէ շարժական 25ը ամսական 250ի բարձրացած էր:

Թէպէտ շատ լսած եմ կարօտ ուսանողաց օգնելու նպատակու կազմուած ընկերութեանց անուններ, սակայն ո՛չ մին թերեւս վերոյիշեալ Գառնիկի կամ այլ նմանեաց գոյութեանը վրայ կը կասկածի: Ո՛ գիտէ, թերեւս լաւագոյն և աղքատասէր բժիշկ մ'ալ ունենայինք, եթէ երեք տարւոյ համար ձեռնտուութիւն գտնէր:

ՎԱԿԱՐՇԱԿ

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

Աշգրեան Ամեն. Ս. Պատրիարք Հայրն կիրարկէ առաւօտ Մայր եկեղեցի երթալով, ներկայ գտնուեցաւ կրօնական արարողութեանց, և ապա Պատրիարքարան ելնելով, ընդունեցաւ Մայր եկեղեցոյ քահանայից դասուն և Թաւ. Խորհրդոյ շնորհաւորութիւնները:

— Ազգային կեդրոնական վարչութեան Խառն ժողովն ասկից առաջ ծննդոց, ամուսնութեանց և վախճանմանց արձանագրական գործողութեանց հիմունքն ու ձեւն որոշած և յատուկ հրահանգներով երեք տեսակ ծանուցագրեր սահմանած և շրջաբերական գրութեամբք յանձնարարած էր մայրաքաղաքիս եկեղեցեաց քահանայից դասերուն ու Թաղական Խորհրդոց, որ ըստ ամենայնի փոյթ տանին նոյն ծանուցագրոց անվրէպ գործադրութեան, լաւ ըմբռնելով նոցա կարևորութիւնն: Այս հրահանգ Վրկնուած էր 1889 յունիս 5 թուական Պատրիարքական շրջաբերականաւ մը:

Այդ, ծանուցագրերն սպառած լինելով, ի նորոյ տպագրուած են խնամով և ամուսնութեանց ծանուցագրերը Պատրիարքական շրջաբերականաւ մը զրկուած են մայրաքաղաքիս թաղերուն, իսկ միւսներն ալ յետոյ պիտի զրկուին: Այդ շրջաբերականը՝ ծննդոց-մկրտութեանց, ամուսնութեանց և վախճանմանց ծանուցագրերու անթերի գործադրութիւնը յանձնարարած և պատուիրած է միանգամայն որ թաղերու մէջ բնակող ազգայնոց ծննդեան, ամուսնութեան և վախճանման աւթիւ տրուած ծանուցագրք, որոց միշտ պէտք կ'ունենան աղջայինք, չարտուական

անձիշդ կամ թերի կէտեր, որպէս զի կատարուելիք պաշտօնական գործողութիւնք չհանգրիպին յետաձգման, սահմանեալ օրինական պայմանաց միոյն անձիշդ կամ թերի լինելուն պատճառաւ:

— Պատր. Գեր. Փոխանորդ Հայրն և Պատրիարքարանի գործակատար Արրահամ էֆ. Ֆրէնկեան չորեքշաբթի օր ի Բերա Հայ Հոռմէականաց Պատրիարքարանն և յՕրթագիւղ Պուլկարաց Էկզարքարանն երթալով, յանուն Ս. Պատրիարք Հօր շնորհաւորեցին Մենդեան տօնը:

— Կրօնական ժողովն ստուգելով որ Հաճնոյ առաջնորդ Տ. Յովհաննէս եպիսկոպոս Գազանձեան Երզնկացի արատաւոր անցեալ ունեցող անձ մը քահանայ ձեռնադրած է առանց օրինաւոր քննութիւն կատարելու, առանց գաւառին առաջնորդէն և կեդրոնէն տեղեկութիւն խնդրելու և առանց Կիլիկիոյ Ամեն. Կաթողիկոսէն նախապէս յատուկ արտօնութիւն ստանալու, նոյնպէս վարդապետութեան զրկեալ անարժան անձի մ'ալ ծայրագոյն իշխանութիւն տուեր է առանց գիտութեան Կիլիկիոյ Կաթողիկոսին, իւր վերջին նստին մէջ որոշեց կատարուած ձեռնադրութիւնն չ'եղեալ համարել, նոյն իւր քահանայ ձեռնադրեալը սոսկ աշխարհիկ նկատել, և յանձնարարել Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին որ իւր հոգեւոր իրաւասութեան ներքեւ գտնուող օրինազանց եպիսկոպոսն ըստ եկեղեցական օրինաց պատժոյ ենթարկէ՝ յուղղութիւն և ի կարգապահութիւն ածելու համար:

— Շարժուս Թիֆլիսէն գուժուեցաւ թէ մեծանուն Հայ գիտնական Մկրտիչ Էմին իւր մահկանացուն կնքեր է Մոսկուա, դեկտ. 13ին, ծանր և երկարատե հիւանդութենէ մը յետոյ: Էմին բրօքէսէօր էր Լազարեան ձեռնարանին և պատուաւոր անդամ բազմաթիւ ուսումնական ընկերութեանց. ունի բազմաթիւ աշխատասիրութիւններ գիտական և պատմական: Չորս տարի առաջ, 1886 ապրիլի 16ին էր որ տնուեցաւ բազմաթիւ գիտնականին գրական գործունէութեան յիսնամեակը, որոյ աւթիւ ամէն կողմերէ ըստացած ջերմ շնորհաւորութեանց ու բարեմաղթութեանց ի պատասխան, ի միջի այլոց ըսաւ և հետեւեալները. « Ես չը գիտեմ, թէ ի՞նչով եմ արժանացել այդ բոլոր ցոյցերին: Իմ գիտական գործունէութիւնը, որը համարվում է գրականութեանը մատուցած իմ ծառայութիւնը, եղել է ինձ համար անձնական գուարճութիւն. — ես աշխատում էի, որքան կարող էի և ինչպէս կարող էի, ազատ ժամերիս, հանգստանալով մանկավարժական պարտաւորութիւններ ծանր ժամերից յետոյ, և երբեք չէի տալիս իմ աշխատութիւններին այն նշանակութիւնը, որը այժմ են տալիս: Միայն այսօր, այն բոլորից յետոյ որ այստեղ տեսայ և լսեցի, ես սկսեցի իմ աշխատանքներին առանձին գին տալ: Այժմ, եթէ այսպէս կարելի է ասել, ես ինքս եմ համոզվում, որ իմ կեանքի կէս դարը սպարդիւն չէ անցել... »:

Հանգուցեալ Մկրտիչ Յովհաննէս Էմին կը տակած է 10 հազար բուրլի՝ ուսումնական գրական մրցանակ մը հաստատելու համար:

— Բաղաքական ժողովն չորեքշաբթի օր գումարուելով, զբաղեցաւ այլ և այլ խնդիրներով:

— Կը լսեմք թէ Տ. Մինասեան Գեր. Տ. Վահան վարդապետ, Աշգրեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր Մաղթանքճի կարգուած է:

— Նիկոմիդիոյ վիճակին առաջնորդ Գեր. Սահիան եպիսկոպոս Յովակիմեան մայրաքաղաքս եկած է:

— Սղամպուլի Կարնոյ թղթակիցն կը գրէ. « Տեղւոյս Հայք մեծաւ գոհունակութեամբ իմացան այն կատարեալ համաձայնութիւնն որ գոյացած է ընդ մէջ Բ. Դրան և իրենց Պատրիարքարանին, և կ'ըմբռնեն թէ այս գործին մէջ կայս. կառավարութիւնն ի յայտ բերաւ մեծ բարեյօժարութիւն և գերազանցապէս հաշտարար ոգի մը:

— Պաղտատեան տպարանէն հրատարակուած է 1891 ամի Ընդարձակ Օրացոյցը, սեփականութիւն Ազգ. Հիւանդանոցին: Կը պարունակէ, բայց ի Պարզ Օրացոյցէն, վիճակագրական բազմազան ու պիտանի տեղեկութիւններ: Գին 3 զրշ:

— Չորս տարի առաջ արքայազն Երեք Վանեցի ազգայնոց՝ Օտեանի, Նաթանեանի ու Յովհաննէսի, կայսերական ներում շնորհուած է:

— Եղեռնադատ ատենան հնգամեայ բերդարգելութեան դատապարտեց բեռնակիր Առաքելն, որ կայս. կառավարութեան դէմ վնասակար խօսքեր ըրած լինելուն համար ամբաստանուած էր:

— Այսօր Եղեռնադատ ատենին առջև տեղի կ'ունենայ Յակոբ Վարդ-Պատրիքոֆի և ընկերաց դատին շարունակութիւնը:

— Շարժութիւն Եղեռնադատ ատենին առջև տեղի ունեցաւ յեղափոխական մասնախմբին իրրեւ անդամ ամբաստանեալ գրավաճառ Ալիքսանի, Նազարէթի և լրագրի ցրուիչ Լեւոնի դատն: Ալիքսան անպարտ արձակուեցաւ, իսկ Նազարէթ ու Լեւոն հնգական տարւոյ բերդարգելութեան դատապարտուեցան, վերջինն ի բացակայութեան:

— Եղեռնադատ ատենին առջև ի մօտոյ տեղի պիտի ունենայ նաև յեղափոխական մասնախմբին իրրեւ անդամ ամբաստանեալ Ֆէս արդուկոյ Խաչիկ անուն անձին դատաստանը:

ՏՈՒԱՆԱՄԷ. Պատկերապարզ Աղօթաբլրք ի պէտս թրքախօս Հայոց: Կը պարունակէ ամէնէն յաճախ արտասանելի աղօթից թրքերէն թարգմանութիւններն՝ մեծ մասամբ հայերէն բնագիրներովն հանդերձ: Երես 160. Տպ. Ն. Կ. Պէրպլէրեան: Գին 3 զրշ:

ՀԻՐ ԱՏԷՄԻՆ ՏՕՄԹՈՒ, եսխօտ Գալախիսի ճըմգը Արհնէք. Սովկեոյ Պատ. Յանձնաժողովոյ խնդրանք Տօքթ. Ս. Յ. Յակոբեանի հեղինակած « Նախնական գիտելիք առողջապահութեան » անուն տետրակն է՝ այս, Այնթապի Ս. Վարդանեան կրթարանի ուսանողաց ձեռօք թարգմանուած: Երես 72. Ն. Կ. Պէրպլէրեան: Գին 60 փր:

Կը ծախուին գրավաճառաց, Պահճէ-Գարուի ջրավաճառաց և Ուզուն Չարչը-պաշը թիւ 402 փալաղաշեան Փորագրատունը: 5—1

ԱՐՇԱԿ ՃԱՆԵԱՆ


Կ Օ Շ Կ Ա Կ Ա Ր

11, Պահնէ-Գարու, 11

Պատրաստ կը գտնուին և յանձնարարութեամբ կը շինուին սրանց, կանանց և տղայոց համար ամէն տեսակ կօշիկներ:

Խնամեալ ապրանք

ԳԻՆԵՐԸ ԽԻՍՏ ՉՍՓԱՆՈՐ 1—8



Ն Ե Ր Ք Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

Կայսերական հրամանաւ կազմեալ Յանձնա-
 ժողովը, զոր կը կազմեն Պետական Խորհրդոյ
 նախագահ Բարձր. Արիֆի փաշա, Ար-
 դարութեան նախարարութեան խորհրդա-
 կան Վսեմ. Վահան էֆէնտի և Վսեմ. Շահ-
 պազ էֆէնտի, երկուշաբթի օր գումար-
 անցաւ Արդարութեան պաշտօնատան մէջ
 և երկարօրէն խորհրդակցեցաւ Ֆէյլիի Պատ-
 րիարքարանի ներկայացուցչաց՝ էրէյլիի և
 Տէրքոզի մետրապոլիտաց և Եէնիտիւնեա-Տի-
 միթարքի էֆէնտիի հետ: Խորհրդակցու-
 թեանց միջոցին որք տեւեցին գիշերուան
 մինչև ժամ մէկ, կայս. կառավարութեան
 բարձրատիճան յոյն պաշտօնատարք, Ատուսի-
 տէս փաշա, Անթօբուլօ փաշա, Նիքօլաքի Սար-
 դէնքի փաշա, Արիսթաքի պէյ, Փօթիա-
 տէս պէյ, Քարաթէօտօրի էֆէնտի և այլք
 յանձնաժողովոյ նստին հրաւիրուեցան և ա-
 նոնց կարծիքն առնուեցաւ: Խորհրդակցու-
 թեանց նպատակն էր համաձայնութիւն գո-
 յացնել առանձնաշնորհմանց խնդրոյն հինգե-
 րորդ կէտին վրայ որ առկախ կը մնար:
 Կարծեաց երկար փոխանակութիւններէ յե-
 տոյ, համաձայնութեան մը յանգեցան և Ար-
 դարութեան նախարար Վսեմ. Րիզա փաշա
 ըսաւ Պատրիարքարանի ներկայացուցչաց թէ
 քրիստոնէից կտակները դատական քննու-
 թեան չպիտի ենթարկուին, այլ պիտի ըն-
 դունուին Տէրութեան բոլոր դատարաններէն,
 պայմանաւ որ վաւերացած լինին Պատրիար-
 քարանին, մետրապոլիտի մը կամ անոր ներ-
 կայացուցչին կողմէ: Գաղտնի կտակաց խնդրու-
 ներս առթիւ ծագելիք վէճերուն, ասոնց
 կարգաբերութիւնը կը պատկանի Պատրիար-
 քարանի խառն ժողովոյ իրաւասութեան ի
 դաւառս, և այդ ժողովոց վճռադիրք (իլա-
 մար) անմիջական կերպիւ գործադրելի են:

Արդարութեան նախարարն յարեց թէ կայս.
 Իրատէ մը պիտի հաստատէ վաղը (երեքշաբ-
 թի) նոյեմբեր 22/3 և դեկտ. 13/25 ի Թէքէ-
 րէններուն տրամադրութիւնները, ինչպէս նաև
 յանձնաժողովոյ որոշումներն իմասին կտակաց:
 Ի վերջոյ, Րիզա փաշա Յունաց Պատրիարքա-
 րանի ներկայացուցչաց հաղորդեց Վեհ. Սուլ-
 թանի կայսերական փախագն՝ թէ իւր ժողո-
 վուրդք չզրկուին իրենց կրօնական պարտու-
 կատարումէն, Մենդեան տօներուն առթիւ:
 Այս ապահովութեանց և վեհապետական փա-
 փագին վրայ՝ էրէյլիի և Տէրքոզի մետրապո-
 լիտք և Տիմիզարքի էֆէնտի Եէնիտիւնեա
 իսկոյն Պատրիարքարանի գնացին ուր երկու
 ժողովներն առաւօտէն ի վեր գումարեալ էին
 արդէն: Արդարութեան պաշտօնատան մէջ
 տեղի ունեցածները լուրջ յետոյ, երկու ժո-
 ղովք միաձայնութեամբ որոշեցին համակեր-
 պիլ կայսերական փախագին՝ իսկոյն հրաման
 ղրկելով մայրաքաղաքի բոլոր յոյն եկեղե-
 ցեաց, ինչպէս նաև գաւառաց մետրապոլիտ-
 ներուն, որպէս զի սկսին կրօնական արարո-
 ղութիւնները կատարել տալ:

Անմիջապէս երկու ժողովներէն կազմեալ
 պատգամաւորութիւն մը Մագրիգիւղ գնաց,
 Ամեն. Տ. Տիոնեսիոս և Պատրիարքին քով,
 և ամէն ինչ հաղորդեց նմա: Ն Ամենապատ-
 ուութիւն՝ փառք տալով Երկնից՝ Պատրիար-
 քարանի խնդրոյն գոհացուցիչ լուծման հա-
 մար, հեռագրել տուաւ ամենուրեք որ եկե-
 ղեցիք բացուին, պատարագ մատուցուի և
 գոհարանական աղօթքներ կարդացուին վստն
 արեւ շատութեան Վեհ. Սուլթանին:

Հետևաբար Երկուշաբթի կէս գիշերին
 մայրաքաղաքի բոլոր արուարձանաց ու գիւ-
 ղերու մէջ հնչող մեծաղբորդ զանգակահարու-
 թիւնք կ'աւետէին յոյն հասարակութեան թէ
 եկեղեցիք բացուած էին: Երեքշաբթի առա-
 Վօտ, Մենդեան տօն Յունաց, հանդիսաւոր
 արարողութիւնք կատարուեցան բոլոր եկե-
 ղեցեաց մէջ յորս գունդագունդ գիմած էին
 յոյն հաւատացեալք, և այս առթիւ հանդի-
 սաւոր բարեմաղթութիւնք եղան վստն կե-
 նաց և բարօրութեան Վեհ. Սուլթանին: Եր-
 կուշաբթի գիշեր հրատարակուած յոյն լրա-
 գրաց յաւելուածք կը ծանուցանէին այս լուրն
 և ընդարձակ մանրամասնութիւններ կը պա-
 րունակէին խնդրոյն վրայ: Յունաց Ա. Պատ-
 րիարքն վերստնձնած է զիւր պաշտօն և մի
 քանի օրէն Վեհ. Սուլթանին ներկայանալու
 պատիւը պիտի ունենայ:

Յունաց Պատրիարքարանի խնդիրն կը բաղ-
 կանար հետեւեալ հինգ կէտերէն, որոնք ի-
 րենց գոհացուցիչ լուծումը գտած են այլ ևս,
 1. Մտուանութիւնք, ապահարզանք և պարէ-
 նի թողակք (նաճագա), 2. Կտակք, 3. Վար-
 ժարանք, 4. Եկեղեցականաց երդմեցումն և
 նոցա նկատմամբ հետեւելի դատավարութեան
 եղանակ, 5. Պուլկար եպիսկոպոսաց Պէրաթ-
 ները:

— Ձեռնհաս իշխանութեան մենաշնորհ
 խնդրուած է փողոցներու գլուխը դրուած
 տախտակներն, որոց վրայ փողոցներու ա-
 նունները գրուած են, ինչպէս նաև տունե-
 րու վրան գտնուած թիւերն աւելի կանոնա-
 ւոր վիճակի մը վերածելու համար:

— Չմուսուլման փաստաւ երկաթուղոյ ըն-
 կերութեան պայմանաժամն աւարտելու վրայ
 լինելով, կայս. Իրատէ մը հրամայած է հարկ
 եղած միջոցները ձեռք առնուլ երկաթուղ-
 ոյ այդ գիծն յանուն կառավարութեան բա-
 նեցնել տալու համար, հատուցանելով նախա-
 պէս ընկերութեանէն եղած փոխառութիւնը:

— Վսեմ. Տոքթ. Խորասանձեան էֆէնտի,
 Ֆէյլի փաշա, Նայիմ պէյ և Տոքթ. Փօն
 Տիւրինի կայս. պալատ ներկայացան Պէրլինի
 մէջ իրենց կատարած ուսումնասիրութեանց
 համարը տալու համար: Վեհ. Սուլթանը բա-
 րեհաձեցաւ իւր բարձր գոհունակութիւնն
 յայտնել տալ յիշեալ բժշկաց և հրամայեց որ
 ըստ կարելոյն կարճ միջոցի մէջ ծրագիր մը
 մատուցուի իրեն՝ ի մասին հիւանդանոցի մը
 հաստատման, յորում Քոնստանդնուպոլիսն ի
 գործ պիտի դրուի պահանջուած զգուշու-
 թեամբ: Քոնստանդնուպոլիսը պարունակող սը-
 րուակ մը մատուցուած է Ն. Կ. Վեհափա-
 ռութեան:

— Շարթուս ասիական զանազան գաւառ-
 ներէ հասած հեռագրիք կը շարունակեն ծա-
 նուցանել թէ շնորհիւ Վեհ. Սուլթանին, կա-
 տարեալ անդորրութիւն կը տիրէ այդ տեղեր,
 և թէ որ և է դէպք չ'է պատահած:

— Շարթուս ամուսն, վերմակ և այլն, բաշ-
 խուեցաւ մայրաքաղաքի աղքատաց:

— Տոքթ. Խնդիրեան էֆէնտի, որ Բժշկա-
 կան վարժարանին և իւր միջև ծագած ձեւա-
 կերպութեան խնդրոյ մը պատճառաւ ժամա-
 նակէ մը ի վեր դադրած էր իւր Բժշկական
 արուեստն ի գործ դնելէ, բարձրագոյն հրա-
 մանաւ ազատ կացուցուած է այդ ձեւակեր-
 պութիւններէն, և արտօնուած՝ շարունակել
 իւր արուեստի կիրառումն:

— Կայս. Իրատէ մը արտօնած է ցուցա-
 հանդէս մը կազմակերպելով ի տես դնել
 ներքին արտադրութեանց նմոյշներն:

— Վեհ Սուլթանն հրամայած է Արար և
 Քիւրտ ցեղերէն զինուոր առնելով գունդեր
 կազմել: Կայս. սոյն Իրատէն գործադրելու
 համար կազմուած է յանձնաժողով մը, որոյ
 աշխատութիւնք բաւական յառաջացած են:
 Արդէն իսկ պատրաստուած է այդ զօրաց հա-
 գուստներու նմոյշն, ինչպէս նաև դրոշակն,
 որուն մէկ կողմը նուիրական հատուածներ,
 և միւս կողմը օսմանեան զինանշանը նկար-
 ուած են: Առ այժմ պիտի կազմուին 20
 գունդեր, ձիերն այդ ցեղերու կողմէ պիտի
 հայթայթուին, իսկ զէնքերը կայս. կառա-
 վարութեան կողմէ: Այդ հեծեալազօրքեր տա-
 րին երկու ամիս մարզանքներ պիտի կատա-
 րեն Սպարապետի Դրան կողմէ որոշեալ հե-
 ծեալ զօրաց սպայներու միջոցաւ: Իւրաքան-
 չիւր գունդի համար զատ զատ անուններ դը-
 րուած են:

— Ճարտնական մարտանաւք մայրաքաղաքս
 րերին Էքրուզուլի արկածէն ազատող սպայ-
 ները և երեք շարաթ պիտի մնան աստ: Ճա-
 րտնական մարտանաւուց հրամանատարք և
 սպայք, որոնք եւրոպական հագուստ կը կը-
 րեն, այցելեցին Պոլսոյ և Բերայի նշանաւոր
 վայրերն, այցելեցին Արքունի նաւարանն, ու
 Օսմ. մարտանաւերը, Վոսիորի մէջ շոգեմա-
 կոյիներով պտոյտ մը կատարեցին, Վեհ.
 Սուլթանի հրամանաւ մեծաւայելուչ կերպիւ
 հիւրասիրուեցան և ազատարարի շքադրամներ
 ստացան: Ճարտնական մարտանաւք իրենց
 Վեհապետին կողմէ առ Վեհ. Սուլթանն նը-
 լէրներ բերած լինելով, Ճարտնի հրամանա-
 տարք մատուցին զայնս Ն. Կ. Վեհափառու-
 թեան: Այս նուէրներու մէջ կը գտնուի գե-
 ղակերտ թուր մը, Ճարտնական երկու հազ-
 ուաքիւտ թաղարներ և բազմաթիւ նիւթեր,
 արդիւնք ճարտնական ճարտարուեստին:

Ճարտնի Չիմպօ լրագրոյ խմբագիրն
 որ ճարտնական մարտանաւերով մայրաքա-
 ղաքս եկած է և լաւ թրքերէն կը խօսի,
 էրթողրուլի նաւաբեկութեան սահուն խըղ-
 գուող սպայից ու նաւատեաց ընտանիքնե-
 րուն ի նպաստ 18,907 Քրանք և 94 սանթիմ
 հաւաքելով յանձնած է յատկապէս կարգեալ
 յանձնաժողովին:

Ճարտնի կայսրուհին և այլ բարձրաստի-
 ճան անձինք ևս նուէրներ քրած են սոյն նա-
 ւաբեկութեանէն ազատուողներուն:

— Պոլսոյ առեւտրական և սեղանաւորական
 լազմաթիւ տանց կողմանէ կարգեալ պատգա-
 մաւորութիւն մը Օսմ. կայս. Պանքան երթա-
 լով, նոր տարւոյ շնորհաւորութեանց հետ
 շնորհակալութեան ուղերձ մը մատոյց առ
 Ընդհ. Տնօրէնն Սըր Էտիար Վինսընդ, այն
 դիւրութեանց համար զորս դրամական այս
 մեծ հաստատութիւն վերջացող տարւոյն մէջ
 ընծայած է Պոլսոյ վաճառականաց: Սըր Էտ-
 կար Վինսընդ պատասխանեց պատշաճ բանա-
 խօսութեամբ մը:

— Հնտախտէ վարակեալ գաւառաց մէջ
 մահուանց թիւն նուազած է այս շաբթու:

— Տէրքոսեան ջրի ընկերութեան արտօնա-
 տէր Թէրնօ պէյ, մայրաքաղաքի մէջ օսման-
 եան ապահովագրական անանուն ընկերու-
 թիւն մը կազմելու համար մենաշնորհ ստա-
 նալու վրայ է:

— Շիրքէթի Խայրիէի տնօրէն Վսեմ. Հիւ-
 սէյին Խաքի էֆ. արտօնութիւն ստացած է
 իւր վարչութեան ներքե Երթիկի Հալիսիէի
 Օսմանիյէ անուամբ ծովային ընկերութիւն մը
 կազմել Իտարէի Մախսուսէի տեղ: Ընկերու-
 թիւնը Մախսուսէի շոգեմաւուց ամէնէ լաւե:

ըր պիտի գնէ այն գնով զոր մասնագէտերէ կազմեալ յանձնախումբ մը պիտի որոշէ. պիտի գնէ նաև ուրիշ 25 շոգեհաւեր: Ընկերութեան պայմանագրով պիտի լինի 45 տարի և դրամագլուխը 600 հազար ոսկի, որ պիտի գոյանայ 30,000 բաժիններով: Իբրև դիւրութիւն, այդ բաժինք պիտի կրնան վճարուիլ երկու կամ երեք մասնավճարներով: Ընկերութեան շոգեհաւք մինչև հինգ տարի Մարմարայի մէջ միայն պիտի բանին, իսկ այնուհետև Թուրքիոյ ամէն կողմերը և Եւրոպոյ նաւահանգիստները: Մինչև 45 տարի, ընկերութիւնը 90 շոգեհաւ պիտի ունենայ:

— Գարատաղի սահմանադիրոյն Չատրինա անուն տեղը բնակող Մալխոբի ցեղին ժողովուրդք, իբրև արդիւնք օտար թելադրութեանց, հաւատարմութեան անվայել ընթացից մէջ գտնուելով, Շքոտրայի կուսակալ Պահրի փաշա խնդիրը ծանուցած է Բ. Դրան, յարելով որ այդ ցեղի մարդոց՝ որք իրենց հաւատարմութեամբ օրինակ հանդիսացած էին, այս անգամու անձա՛հ ընթացքն օտար թելադրութեանց արդիւնք կ'երևի: Բ. Դրան կողմէ արուած հրամանաց համաձայն, կուսակալն Չատրինա երթալով, հարկ եղած զեկոյցներն ու յորդորներն ըրած է նոյն ժողովուրդեան, որք բացարձակ ապահովութիւն տուած են թէ կայս. կառավարութեան հաւատարիմ մնալն մեծ երախտապարտութիւն է իրենց համար:

— Օսմանեան Հանրային Պարտուց Վարչութեան պատուիրակ Ազն. Նազար էֆէնտի (Ղազարոս էֆ. Երամեան) որ ժամանակէ մ'ի վեր ի Պելլրատ կը գտնուէր՝ Սերպիոյ աղի մենավաճառի վարչութեան հետ ինչ ինչ բանակցութիւններ կատարելու համար, իւր պաշտօնն յաղագայէս աւարտած լինելով անցեալ շաբթու մայրաքաղաքս դարձաւ:

— Երկուշաբթի Պոլսոյ նաւահանգիստը ժամանեց թորթիտո մը որ Գերմանիոյ մէջ շինուած էր ի հաշիւ կայս. կառավարութեան: Այս թորթիտո, որոյ թիւն է 40, ժամը 2½ մղոնի արագութիւն ունի:

— Չորրորդ զօրաբանակի շրջանակին համար կազմեալ զինուորական քննիչ յանձնախումբն ի մօտոյ Շապին Գարահիսար կը ժամանէ, ուր իւր պաշտօնն ի գործ դնելէ յետոյ, Սերաստիա պիտի ուղեւորի:

— Դատական նախարարութիւնն հրահանգ ուղղելով ամէն կողմ, ծանոյց թէ այն փաստաբանք, որք պատժական գործոց համար արտօնեալ չեն, չպիտի կրնան պատժական ատեաններու առջեւ փոխանորդութիւն ընել:

— Վեհ. Սուլթանը՝ կայս. պալատան մէջ գտնուած տասը հազար ոսկոյ արժողութեամբ կերպաններն և այլ նիւթեր ի նպաստ Համազգային Անկեղանոցին շնորհած է, դրամագլուխ մը կազմելու համար, և հրամայած է որ ասոնցմով մասնաւոր վայրի մը մէջ ցուցահանդէս մը կազմակերպուի և վաճառուի: Վեհափառութիւն միանգամայն հրամայած է որ Անկեղանոցի դրամագլուխն մնացեալ մասը գոյացնելու համար մնայուն վիճակահանութիւն մ'եւս կազմակերպուի:

— 1890 տարուոյ միջոցին մայրաքաղաքիս մէջ պատահած հրդեհներու առթիւ այրած են 695 տուն, 620 վաճառատուն և խանութ, 2 քէօշի, 2 ջաղացք, 1 սինակոկ, 4 ախոռ, 2 զտարան, 2 պահականոց, 1 թատրոն: Այս հրդեհներէ 45ը պատահած են ի Պոլիս, 35ն ի Բերա, 13ն ի Ղալաթիա, 14ը Վոսիօրի գիւղերուն մէջ, 5ն ի Գատըղիւղ, 1ը ի Մալ-

թէփէ, 6ն ի Սկիւտար, 2ը ի Բէնասիք, 2ը ի Սապիւղ, 3ն ի Գատըմ-փաշա և 2ը Կղզիները: 1889 տարուոյ մէջ պատահած էին միայն 80 հրդեհք:

Այս հրդեհներուն պատճառաւ ապահովագրական ընկերութիւնք վճարած են ընդամէնը 89,456 օսմ. ոսկի, բաց ի մանր մուկը վնասներէ զորս կրած են:

— Պրուսայի կուսակալը, Արդարութեան նախարարութեան դիմելով, արտօնութիւն խնդրած է վերահաստատել տեղոյն առևտրական դատարանն, որ գաւառաց ոմանց առևտրական դատարաններուն հետ ջնջուած էր:

— Պոլսոյ Ապահովութեան Մետուկին ընդհանուր փաստարան կարգուած է Յովհաննէս էֆ. Գարտաշեան, օգնական իրաւագէտ խորհրդականին Հանրօգուտ շինութեանց նախարարութեան:

— Կարինէն 20 դեկտեմբեր թուականաւ (Ն. Տ.) հետեւեալը գրուած է առ Բոսնիա սր Լ'էսք.

Գոհութեամբ կը ծանուցանեմ թէ նահանգին մէջ կատարեալ անգործութիւն կը տիրէ: Կրնամ ապահովացնել զձեզ թէ այս անգործութիւն ապագային ևս չ'պիտի վրդովի: Այն անձինք, որք օտար թելադրիչներու սուտ խոստմանց հաւատալով այլ և այլ անձա՛հ ընթացից ձեռնարկած էին, այժմ այդ պատճառաւ կատարեալ ցաւ և զղջում կը յայտնեն:

Ռուսական կառավարութիւնը Ռուսիայէն դուրս կը հանէ օսմանեան հպատակ այն Հայերն որք մասնակցութիւն ունեցած են վերջին դէպքերուն մէջ: Նոյնպէս միջոցներ ձեռք առած է, որպէս զի ռուսահպատակ Հայք ևս ապագային որ և է անհաճոյ ընթացից մէջ գտնուելու անկարող լինին:

— Ռուսիականութեան պաշտօնատան մէջ յանձնաժողով մը կազմուած է՝ քննելու համար մայրաքաղաքիս ու արուարձանաց խաներու և սենեակներու մէջ բնակող անձանց վիճակն:

— Ներքին գործոց նախարարութիւնը հրահանգ ուղղելով ամէն կողմ, ծանոյց թէ անանց պաշտօնական արտօնութեան՝ եկեղեցւոյ, վարժարանի և այլ այդ կարգի հաստատութեանց բացումն արգիլուած լինելով, հարկ է ըստ այնմ շարժիլ:

— Կարինէն կ'իմացնեն թէ տեղոյն անգլիական ընդհ. հիւպատոս Պ. Բլիֆօրտ Լոյս այս չորեքշաբթի օր մեռեր է:

— Թուրքիոյ և Ռուսիոյ միջև առևտրական նոր դաշնագրոյ մը կնքման համար բանակցութիւնք սկսան:

— Կառավարական պաշտօնէից անվճար մնացած կալուածական տուրքն իրենց ամսականներէն վար պիտի դրուին:

— Պետական Սորհրդոյ որոշմամբ այսուհետև եթէ Պորսայի պատուիրակը չկրնայ գործադրել այն որոշումներ, որք Պորսայի մէջ կատարուած գործողութեան մը համար Պորսայի ժողովին կողմէ արուած են, այդ որոշումներ ի պահանջել հարկին դատարանաց գործադիր պաշտօնէից կողմէ պիտի գործադրուին: Նոյնպէս Պորսայի ժողովը՝ գտնուելու համար պիտի կրնայ կոչել Պորսայի անգամ չեզոյնները:

— Հազգը Օղլու անուն աւազակն որ ա՛հ ուսարսափ կը պատճառէր Մշոյ դաւառին մէջ, ձերբակալուելով բանտարկուած է: Նոյնպէս Իսթրիի գաւառակին պատահասն եղող երկու եղաբայրներէն մին արգէն մեռած: Իսկ միւսը Բահրաման՝ որ իւր ասպատակութիւնները կը շարունակէր, այս օրերս բռնուելով Կարին բերուած ու բանտարկուած է: Նահանգին այլ և այլ կողմերն ասպատակող կարգ մը երկրորդական աւազակներ ալ կը հալածուին այս պահուս:

— Վեհ. Սուլթանը Գ. կարգի Օսմանիյէ պատուանշան շնորհած է Չմիււնիոյ Տէֆթերլիսանէի պաշտօնեայ և նոյն Ըսլայիսանէի պատուակալ տնօրէն Սիւլէյման պէյի, ինչպէս նաև այլ և այլ պատուանշաններ՝ նոյն հաստատութեան ուսուցչաց ոմանց և նուագածու աշակերտաց:

Բուժէլի երկաթուղեաց համարակալութեան պաշտօնեայ Արամ էֆէնտի Մարգարեան, նախկին կայարանապետ Սիրքէճի, ընդհանուր ապրանայ տնօրէն կարգուած է:

— Աւթ ինն օրէ ի վեր Սելանիկի նահանգին ամէն կողմն առատ ձիւն կը տեղայ:

— Սէլանիկէն կը գրեն թէ անցեալ շաբթու ու թ աւազակներ Սթրումնիայի փողոցներուն մէջ անյարգաց վրայ յարձակելով ուզեր են կողպտել զանոնք, բայց ոստիկան զինուորաց ու ժողովրդեան կողմէ հալածուելով փախեր են: Ժողովուրդէն հինգ հոգի վիրաւորուեր են:

— Պէրութի ու Գամակոսի միջև գրտնուած խճուղոյն ընկերութեան պաշտօնեայներէն մին նոր ձև կառք մը շինած է որ կըրնայ թրամվէյի կառքերուն տեղ ծառայել: Կայս. կառավարութիւնն արհեստական չքաղքրամ մը շնորհած է այդ անձին:

— Բերայի բարձր դատուն դատկանող հայազգի տիկին Ս. հինգ շաբթի օր Պոն Մաուշէն դուրս ելած ժամանակ, քսակահասի մը իւր ժամացոյցը գողնալն իմանալով, կը յաջողի բռնել նորա օճիքէն և ետ առնուլ ժամացոյցը: Ոստիկան չգտնուելով անգ, քսակահաստը կը յաջողի փախիլ:

— Գերմանիոյ կայսեր սենեկապետներէն Պառն տը Հոլդէն մայրաքաղաքս եկաւ՝ բերելով Ն. Վեհափառութեան կողմէ Վեհ. Սուլթանին նուիրեալ ականակու թուրն, ինչպէս նաև Վիլհէլմ կայսեր մէկ ինքնագիր նամակն:

— Գ. կարգի Մէճիտիյէ պատուանշան շնորհուեցաւ Առևտրական և Հանրօգուտ շինութեանց նախարարութեան խորհրդականի օգնական Սինապեան էֆէնտի: Կրէտական արժաթ չքաղքրամ՝ Բերայի հեռագրատան տնօրէնի օգնական Գազանձետն Միւրաիջ էֆէնտի:

— Կայս. հրամանաւ 15 պատանիք ի Պերլին և ի Փարիզ պիտի զրկուին ուսանելու երկրազորական արհեստն: Ասոնց պիտի ընկերանայ երկրագործական տնօրէն Նուրի պէյ և բոլոր ծախքերը պիտի վճարուին կայս. գանձէն:

«ՄԱՂԻԿ» ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՔ

Տիգրանակերտ. Մ. Մեղ չ'են դիմած:
Մալխաւ. Ա. Սկստեք զրկել թերթերն յ'երուսաղէմ Ձեր նշանակած հասցէիւ:
Պալար. Ս. «Մարդիկ» յի մէջ հրատարակուին անյարմար կը գտնեմք:
Ամասիա. Յ. Ձեր առաջարկն ֆ. ի մասին կ'ընդունեմք:
Խարբեր. Ա. «Մարդիկ» խտր չը գնեք Պոլսեցի կամ գաւառացի գրողներու մէջ կը բաւէ միայն որ գրուածքը լաւ լինի և հրատարակութեան յարմար:

ԿԱՐՆԻՈՐ Ա.ՁԴ

Ո՞վ կ'ուզէ 7 1/2 դրուշով 15,000 Օսմ. ոսկի շահիլ, թո՛ղ փութայ գնել Բուժէլի երկաթուղոյ պարգևաւոր վիճակահանութեան ստմանքէն, որ կը ծախուին ի Ղալաթիա, Պորսայի գիմաց, թիւ 23, Ժիւլիանի և Անտրիայի Պանքան: 1—4

Ա Ր Ժ Է Ք Դ Բ Ե Մ Ո Ց	
Օսմ. լիբան 100 դր. էն	
Մէճիտիյէ	108 16 (Արժ. թեթ. (6 հաս) 82 20
Մէթալէք	99 Բուսիոյ բօլ 90 10
Պէշիք, Ալթըլէք	102 10 Կարդուան 87 18
Քառարգ մեթիս	106 20 Գրէմից 51 15
Մարմար	101 10 Անգլ. լիբան 110 24
Մարմար թողարկուած 7 78	
Գանձարեալ (երկրաւ)	20 27 Բուժ. երկ. բաժին 78 1/2
Կար փոխու. 4 յի	Թասպիյէ (մոնթ) 14 30
(Թասպիյի Օսմ.) 20 6	Թասպիյէ (մեծ) 14 20

ԱՐՏՈՒԱՏԻՐ Ա. ՍԱՔԱԵԱՆ
ՏՊԱԳՐ. ՆՏԱՆ 4. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Էսկի գապիյէ հասցէսի, թիւ 61